

86

У. Ч. Руфли-Че
Архив Днестр
1911 р.

891.591 myline
4.86 Unst
Justo

3148

~~Ա~~
ԿԱՐԱՊԵՏ Ա. ՈՍԿԵԱՆ

ՄՐՏԻ ԺԱՄԵՐ

(ՔԵՐԹՈՒԱԾՔ)



891.93
4-86

Ա. ՊՈԼԻՍ
ՀՊԱԳՐՈՒԹՅԱՆ Օ. ԱՐՅԱՆԻՉԱՆ

1911



19 NOV 2011

Wheeler

W.D.-m 1040-39

U R S H D U U T C F

4141

891.99

Ա-86

Մ

ԿԱՐԱՊԵՏ Ա. ՈՍԿԵԱՆ

ՄՐՏԻ ԺԱՄԵՐ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. Ա.ՐՃՈՒՄՅԱՆ

№ 52

10.52.158
58-5

13/14
100/1

(ՔԵՐԹՈՒԱՆՑ)

Հ 9



Կ. ՊՈԼԻ

1911

16.07.2013

98625

ՅԱՌԱՋԱԲԱՆ

~~ԳՅՈՒ~~

Գրելու համար Կարապետ Ա. Ոսկեանի քերթուածներուն վրայ, Հայիտի ըսեմ թէ կ'ուզէի հրեշտակի փետուրէ զրիչ ունենալ, ինչպէս կ'ըսէր Միասարեան պատուելին. բայց պիտի փափաքէի որ եզական շունչ մը զար զիս ոգեւորել ինազէս հիացիկ վերացումի այն վայրկեաններուն մէջ, ուր մարդ կը մոռնայ իրականութիւնը, իր շուրջը խժացող կեանըք, ու կ'եթերանայ ամպերէն, աստղերէն աւելի անմատոյց միայնութեանց մէջ վիտապրուելու համար:

Հակառակ այն բնական երեւոյթին որ վագամեռիկ բանաստեղծին տաղերը բոլորովին մարգկային են, հակառակ այն հազուազիւտ պարագային՝ որ կարմիր, կանանչ պենկալեան հուրեր չի վառեր ան՝ մոգական շրեղութիւն մը տալու համար իր տաղերուն, ես սովորականէն տարրեր վիճակ մը կ'զգամ այդ քերթուածին հանդէպ, աղաւնիներու թեւաբախում մը կարծես, ծիւնի սաւանում մը շուրջս, անհուն, անհամում, անծիր ներմակութիւններ որոնց տարապայման աննիւթականութեան ներքիւ ճնշուած կը զգամ ինքինքս մեր արդի զրական միջավայրին մէջ:

Իր քերթուածը, որ երկու որոշ մասերու կարելի է բաժնել, մանկական եւ սիրային նիւթերու նուի իրուած, միեւնոյն է ծայրէ ի ծայր իր էութեան մէջ. միեւնոյն միամիտ հաւատաքը դէպի բարութիւնը, դէպի անհարատ մեծութիւնները հոգեկանութեան, միեւնոյն նուիրումը, միեւնոյն փարումը իր տեսիլքներուն, միեւնոյն պաշտելի անձնատու ութիւնը իր ուրախ կամ ցաւոտ պատրանքներուն:

Ասիկա չի նշանակեր անշուշտ թէ միեւնոյն արժէքը ունին իր բոլոր քերթուածները: Խորքը նոյնն է. ուրուանկարը տակաւ զուրս կը ցայտէ աղուորցած, կատարելսագործուած զիծերով. Թերաստուերները կը ճշդուին հետզհետէ խորհրդանշելով իր տաղնդը:

Մանուկներու բաժնին մէջ, իր գուրզուբանքով ընդելուզուած տաղերը կը բացատրեն արդէն իր հոգիի վիճակը: Ասիկա նախերգանքն է իր մէջ պատրաստուած անհուն երաժշտութեան մը, խուլ, անզիտսկից երկունքը որմէ պիտի ժայթքի սիրոյ մեծ հեղեղը, որ պիտի պարուրէ, պիտի ողողէ, պիտի հեղծուցանէ այդ ծաղիկ կեանքը՝ իր ներմակ յործանքներու ոլորտին մէջ:

ԿԱՐԱՊԵՏ Ա. ՈՍԿԵԱՆԻ
ԱՆԹԱՌԱՄ ՅԻՇԱՍԱԿԻՆ
ՆՈՒԻՐԷ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՍ
ՅՈՎՀԵՍ.ՆՆԷՍ ՊԱԼԵՅՆ

Նկարչի վրձին մը որոշ զոյն չպիտի գտնէր բնութեան երան-
գապնակին մէջ, պատկերելու համար այդ սէրը, այնքան պարզ է,
այնքան մանկունակ, այնքան զուրկ եսափրութենէ, սնափառու-
թենէ, եւ զոր ինք ամէնէն սովորական բառերով, ամէնէն ծա-
նօթ, ամէնէն անպահոյմ բացատրութիւններով կու լսյ:

Իր երեւակայութիւնը ոսկեցնցուղ հրաշավէպերու մէջ չի սա-
ւառնիր, զինքը չարչքող զառանցանքներ չունի, զրաքան դրպ-
րոցներու մտանոցու թիւնը զինքը չզբաղեցներ, հասարակութեան
խօսելու համար բառ չի փնտուեր, տաղեր հիւսելու համար յանգ
չի պատրաստեր: Իր սիրոք ճառազայթում մըն է ներդաշնակու-
թեան, ուրիշ կը ցայտեն բիւրեղէ պրիսմակներու ջինչ պայծա-
ռութիւններ:

Առանց կեանքը ապրած ըլլալու, իր հոգիին լայն հասկացո-
ղութեամբը, կեանքի արշալոյսին իսկ, հասած է արդէն իմաստա-
սիրական դրութեան մը՝ որուն մարդ կը մօտենայ իր կեանքի մայ-
րամուտին: Եւ ասկէ յառաջ կուզայ այն փիլիսոփայական տըրտ-
մութիւնը, որ կը ծաւալի իր բոլոր տաղերուն մէջ, առանց բնաւ
անոնց պայծառութիւնը աղօտելու:

Իր բերթուածներէն **Վերջին տերեւէը** այնպիսի խորունկ
մելամաղմութիւն մը կ'արտահոսէ, որ կը համակուս մինչեւ սրտիդ
խորը.—

«Այս աւետեալ իմ հոգւոյս մէջ
«Ուր շունէ մ'անզօր հազիւ մնաց,
«Կենաց, սիրոյ, փափախնաց
«Դեռ կը վասի հրդեհն անշէց:»

Ի՞նչպէս կը խորհրդանշէ սիրոյ անմահութիւնը՝ այդ հրդեհը
որ իր այրած նիւթը սպառելէ ետքն ալ չի մարիր:

Մուր զիշերին մէջ տաղեր կան որ կը լացնեն:

**Նախազգացումին մէջ էտկառ թոյի հոգին է որ կը տա-
պլտկի խաւարին ծոցը մնացած թեւատ թուլունի նման՝ նախա-
սահմանութեան ահարկու եւ բարբարոս օրէնքին առջեւ:**

Յետոյ, որպիսի լրում, որրա՞ն համակերպող եւ անուշ մելա-
մաղմութիւն սա պարզ տաղերուն մէջ:

«Թոգնած եմ, յոգնած այս երկայն ձամբէն
«Ուր ցընորդ անփորձ սիրը կը խարեն,
«Ուր վարդը կանուխ կ'իշնայ կը բոռմի,
«Ուր մարդը մարդուն կ'ըլլայ բշնամի:»

Այս խօսքերը, աշխարհի ստեղծումէն ի վեր ստէպ կը կնուած
թերեւս շատ աւելի փայլուն նախազասութիւններով, խորապէս
ցաւազին շեշտ մը կ'առնեն իր անպահոյմ քնարին թելերուն վրայ,
որովհետեւ այդ շեշտը անկեղծութեան շեշտն է:

Տեսէ՛ք որդիական գուրզուրանքի ի՞նչ բաղցըութիւն կայ սա
քերթուածին մէջ:

«Հարիւմերով հարուածի իշնեն բո՞յ սրտիւ.

«Թո՞յ աշեկոծ տանչէ կենաց զիս մըրրիկ.

«Ինձ ի՞նչ փոյր, մա՛յր, միայն ք դուն ինձ ժպիս:»

Բայց իմ նախասիրած ոտանաւորս է **Դադանիքսը**, զոր ընդօ-
րինակելու փափաքիս չեմ կրնար դիմաղրել.

Ոյ բոյունին եւ ոյ հովուն

Սիրելս շզեւզ չզրուցեցի.

«Խօսէ՛» լսաւ ինձ ծովն անհուն.

Խովուն ալ սիրտը չըբացի:

Ծաղիկներուն լրսի ես նեղ.

Աստերուն ալ չըսի բընաւ.

Չըսի լուսնին ք այս հրակէզ

Սլրտիս մէջ սէրդ ի՞նչպէս ծընաւ:

Սակայն բոյուննն ատսերն ամէն,

Հովն ու ծաղիկ, ծովն ու լուսին,

Քեզ ձանցնալուս առջի ժամէն,

Քու վըրայօժդ ինձ կը խօսին:

Գիւտի, զզացման, յօրինումի վիրքիկ հրաշակերտ մըն է ասի-
կա. վսեմն է. եւ այս տաղը միայն բաւական էր իր անունը ան-
մոռանալի ընելու մեզի՝ որ յափրացած, յօգնած ենք այնքան արե-
ւելքն արեւուտք, հիւսիսէն հարաւ՝ բերթողներ փնտուելով,
զտնելու համար նորը եւ զեղեցիկը:

Թերեւս տարօրինակ երեւայ ծանօթներուս իմ համակրանքս,
բանաստեղծին շատ պարզ ոճը եւ փոքրիկ բառարանը նկատո-
ղութեան առնելով, երբ անմնական նաշակիս մէջ, նուազ սակա-
ւազէտ եղած եմ ես. բայց, ոչ ապաքէն յաւիտենական դժողոնն է
մարդ եւ իր չունեցածը կը փնտոէ. յետոյ, կատարեալը պարզ է,
եւ պարզութեան մէջ զեղեցիկը գտնելը շատ հազուաղէպ անա-
կընկալ մը:

Ասկէ զատ, չեմ ըմբռներ տարբեր ոճ մը իրեն համար. ինք

զոռացող, փրփրացող, փայլատակող բանաստեղծը չէ արդէն։ Իրեն համար չեն երեւակայութեան դիւթանքները, ցնորքի արհաւիքք-ները, մլդաւանջները, հուրի սուրի յալթանակները, որոնց համար շանթարձակ, ամպրոպային բառեր եւ բացատրութիւններ պէտք ըլլան։ Ինք նշմարտապէս մարդկային իր սէրերուն եւ ցաւերուն մէջ, զերմարդկային է իր համբերող համակերպութեան մէջ։ Իր մահուան անկողնին, իր խարուած, մերժուած, պատրանքներով ջախջախուած հրայրքին, իր լկուած սրտին մրմունջներուն մէջ, ոչ մէկ բողոքի, ոչ մէկ անէծքի ճայն կը լսուի։ Աստուծոյ դէմ զանգատ չունի. Ան արդար է. մարդկային ընկերութեան դէմ զառ-նացած չէ իր մարուք հողին. իր ճակատազրին վիրուն է, զոր կը կրէ անվրդով։

«Ես տուած կուրծիս անզօր՝ բախտին հարուածոց,
«Ինչպէս մրրկին դիմ կ'ընէ ծառն հողմակոծ,
«Կը ծըռեմ գրուխս, ու կ'անցմին լուռ անտրունչ։»

Ու կը խորհիմ, անհունապէս բարի, աննախանձ, անքէն այդ հողիին որբա՞ն անարժան էք մեր աշխարհը։

Տեսէ՛ք իր Հրամեշտիքին մէջ ի՞նչ անուշ ու ներող բանաս-տեղծութեամբ կ'օծէ զրուժան այն էակը, որ զինքը լրելու չափ անսիրտ եղած է։

«Կոյս ճակտիդ վրայ զոր յաւիտեան
«Ա՛լ չը տեսնեմ պիտի ևս հոս,
«Ա՛վ, սիրելի՛ս, երանութեան
«Չը մարի լոյսն անուշահոս.
«Չը դիզուի՛ն ամպ հոգուոյ վրայ.
«Չը բանա՞ն վէրի սրտիդ փուշեր.
«Սիրով լեցուն սրտիդ չիշնա՞յ
«Մոռացութեան ցրին գիշեր։»

Եւ այդ հրամեշտն է զուցէ որ մահուան ցուրտ փոսը կը տանի զինքը։ Իր առաջին սիրոյ երգը իր տառապանքի երգը եղած է։ Հիւանդ է այն օրէն ուր սիրոյ առաջին տրոփումները կ'զգայ։ Ումանք բանն թերեւա. կը սիրէ, որովհետեւ հիւանդ է։ Երկուքն ալ նշմարիտ ըլլան զուցէ. բայց հակառակ սրտիս, ես չեմ կրնար անիծել այն անզութ հիւանդութիւնը՝ որ Պէշիկթաշլեաններ, Դուրեաններ եւ Ոսկեաններ տուած է Հայ թանաստեղծութեան։

ՍԻԳԻԼ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Զգայուն սրտի ևւ աղնիւ ոգւոյ տէր ո՛ եւ իցէ մէ-կը, դիւրաւ պիտի կարենայ ըմբռնել թէ սրտիս խորունկ վէրքերը նորողուած՝ ո՛րքան արցունք թափած եմ հա-ւագելով և ընդօրինակելով սիրեցեալ հարազատիս՝ կա-րապետ Ռոկեանի քերթուածներն, այն պարբերական թեր-թերէն, որոնց մէջ հրատարակուած են անոնք տասնեւլեց տարուան շըջանի մը (1885—1901), և անոնց վրայ տւելցնելով այն կտորները՝ զորս հանգուցեալն երբեք հրա-տարակութեան չէր տուած, եւ զորս՝ իւր մահուլնէն յե-տոյ, իրը թանկազին աւանդ, գուրգուրանոք կը պահէր մեր հանգուցեալ մայրիկը վշահար։

Բայց երբ այդ սրտածմիկ աշխատութիւնն աւար-տելէ յետոյ, գրիչս առի իւր կենսագրութիւնը գծելու, եւ ահա բուռն յուզմունքով խոտլեցաւ հոգիս, եւ ար-թընցան յիս իրարու յարակից եւ մին քան զմիւմն նուր-բական մէկէ աւելի յիշատակներ, եւ հառաջանք ու ար-տասուք ցնցեցին վլա ուժգնապէս. թօթափեցան բազուկ-ներս, և դողդոջուն մասներէս սահեցաւ զրիչս. և օրեր անցուցի, փափաքելով գրել, բայց չկարենալով։ Հուսկ ապա, գերագոյն ճիգ մ'ըրի, որպէս զի բնութեան վրայ յաղթանակէ պարտքը, եւ հազիւ կրցայ, արտասուաթոր աչքերով հետեւեալ համառօտ ակնարկները գրել. սրտա-բուզիս նուէր, անդրանիկ եղբօր, ձօնուած խնկարոյր յի-շատակին իւր ողբացեալ հարազատին։

Կարապետ Ռոկեան, սրտայոյդ բանաստեղծ, ծնած է ի Բերա Կ. Պոլսոյ, ի 14 ապրիլի 1869։

Մեր երջանկայիշատակ հայրը^(*), թէեւ կէտ նպատակի ըրած էր իրեն ինամեալ դաստիարակութիւն մը տալ իւր զաւակաց, բայց՝ աւա՛ղ, մահը տարածամ խլեց զինքն իւր ընտանեկան բոյնէն, և չկրցաւ իւր բաղձանքը լիովին իրագործել, և իւր մահուընէն յետոյ, պարագայց բերմամբ, փոքրերու խնամքն ու դաստիարակութեան գործն իւր երկու մնձ որդոց վիճակեցաւ:

Ուստի, Կարապետ, որոյ մանկութիւնն անցաւ Գը-

(*) Արխասակիս Ոսկեան, բնիկ Կուտինացի, տասը տարեկան հասակին մէջ կ. Պոլիս գաղթած է, իւր այրիացեալ մօր եւ իրեւ փոքր եղարց հետ: Ի Բերա, թաղային վարժարանի մը մէջ, իւր նախնական կրութիւնն ստանալէ յետոյ, Վիեննա, Միխրատեան Գերյ. Հարց վանիլ դրկուած է. Ինձ իիչ մը ժամանակ ուսանելէ յետոյ, Պոլիս վերադարձած՝ եւ Մասսան մէջ պաշտօնի կոչուած է. ուր հետզինէ յառաջադիմելով, պատուարեր դիրք մը գրաւած է. Եւ այդ միեւնոյն պաշտօնատան մէջ երեսունեւերկու տարի միակերպ ծառայած է Օսմ. Կառավարութեան: Մէծ համբաւ և ժողովրդականութիւն շահած է Հայ-Կարողիկ ազգային շրջանակի մէջ, ուր անվիշտ անդամակցած է ազգ. երեսփոխանական և վարչական ժողովութական միակերպ ծովով եւ զանազան կրթական եւ բարեգործական միակերպ ծառայած է Խանական կառավարութեան: Համազգեց Ընկերութեան հիմնադիրն միմն եւ իւր ժամանակի գրագէս դասակարգին, ի միջի այլոց Մ. Պէշիկբաշլեանի, Խ. Նար Պէյի, Ս. Հեմիմեանի, Տօֆք. Եիշմանեանի, Թ. Թէրզեանի, Է. Եսայեանի, Ա. Մ. Գարագանի, Ա. Պէրսկեանի թարեկամ եղած է: Իւր ժամանակակից դեպք կը յիշեն իւր բունդ պայմանագրութիւնն ու պետախոսութիւնն, իւր բարեպաշտուրիւնն ու բարեխրութիւնն: Անուսանացած է Օր. Մարխամ Թիւլպէննեանի հետ, և տասն երեխ զաւկի հայր եղած է: Դժբախտաբար, հազիւ յիսուն տարեկան հասակին մէջ, սրտի անողոյն հիւանդութեան զոհ ըլլալով կնացած է իւր մասկանացու կեանին ի 13 Դեկտ. 1879, ի Գնադ կդի, ուր իւր ընտանին հաստատած էր 1870ին, Բերայի զարհութելի հրդեհն անմիջապէս յետոյ. իւր բաղուած է կղզույն հայ գերեզմանատան մէջ, ուր պարզ մահարձան մը անմոռաց կը պահէ իւր գերեզմանն իւր սիրելեաց համար:

Նալը կղզեակին մէջ, Մարմարայի խաղաղ ալեաց և շրջակայից հմայիչ տեսարաններուն առջեւ, իւր դաստիարակութիւնն և ուսումնական կրթութիւնն առաւ ընտանեկան յարկի ներքեւ, ինչպէս իւր միւս երեք հարազատք, (*) որոց երիցագոյն եղբարք (Փրի. և Կոմ.) աւանդեցին — ըստ կարի իւրեանց — ինչ որ պէտք է ուսեալ և բարեկիրթ պատանւոյ մը համար: Կարապետի մանկութիւնը ծաղկի մը փթթելուն կը նմանէր. Չուշան և վարդ այսերն յար կը նկարուէին մանկական զուարթութեամբ. պերճ և պաղպաշուն ճակատը՝ թափանցիկ միաք մը կ'ամսիոփէր. իւր հրալառ աշքերը կը ցոլացնէին զգայուն և ազնիւ հոգին: Կայտառ, զուարթագին, լրջամիտ, արթուն և համարձակ, ամխոնջ յարատեւութեամբ կը սորվէր: Եթէ սորվեցաւ դասառութեամբ Հոյերէն, Թուրքերէն, Գաղղիերէն և Անգղիերէն, սակայն ինքնոգնութեամբ կարող եղաւ իտալերէն լեզուի մէջ այնքան յառաջադիմել, որ կրցաւ յաջողութեամբ թարգմանել Լէոբարտիէ, որ իւր սիրական բանաստեղծներէն մին էր, և մինչեւ իսկ աստուածայինն Տանթէէ գժուարին կտորներ հայկական չափով: Դժբախտաբար, իւր մահուընէն յետոյ, անկարելի եղաւ գտնել զանոնք, ի բաց առեալ Լէոբարտիի մէկ կտորն, որ բարեկախտաբար հրատարակուած էր Բաղմանակի մէջ: Խորաթափանց էր նաև գիտութեանց մէջ, մանաւանդ թուաբանութեան, աշխարհագրութեան և ընդհ: պատմութեան մէջ: Գեր ի վերոյ հանդիսացաւ սակայն ի նմա զրականութեան սէրն, որ իւր քնարերգակ ոգեոյն և փափուկ զգացմանց մնունդն

(*) Յարութիւն Ոսկեան, այժմ Անատօնուի Օսմ. Երկարուղոյ Ընկերութեան ընդհ. Քննիչի Գրասենեկին պէս—Տօֆք. Ցովի. Ոսկեան, վախճանած ի Հօսկյա, ի 1904. Կորուս անմիիբար:—Պետրոս Ոսկեան. այժմ յիտալիա, Վենետիկոյ Բաղամականութեան մարտարապէս:

էր, և որուն կը հետեւէին նաև իւր միւս երկու եղբարք, և երեքը միացած՝ իրենց պարապոյ ժամերուն մէկ մասը կը նուիրէին գրական փորձերու, և բարյական, ընտանեկան և զրական նիւթերով և օտարազդի մատենագրութենէ թարգմանութիւններով՝ կիսամսեայ ձեռագիր պրակիներ կը խմբագրէին, զորս հրապարակաւ կը կարդային ընտանեաց մէջ :

Կարապետ մուսազից պաշտօնատար կ'ուզէր ըլլալ, դեռ ի պատանեկութեան ձանձրացած բազմազբաղ կեանքի պատրանքներէն։ Վասն զի, երբ ուզեց աշխատութիւնն ընդդրկել, իբր պայման և զօրավիգն նիւթական կեանքի, ահաւոր անիրաւութիւնն մը հարուածեց ու չլատեց նորա երիտասարդ ոգին. և մարդոց վրայ յուսետես գաղափար մը, իբրև խորչակ խամբեցուց նորա զզացմանց կոկոնը։ Մրցութիւն անցուցած էր Մայրաքաղաքիս առաջնակարգ դրամական հաստատութեան մը մէջ և երկրորդ հանդիսացած. սակայն, կ'երեւի թէ, ինչպէս դժբախտաբար յաճախ կը պատահի, նախ քամն զմրցութիւն որշուած էին արդէն ընտրելիք, թէկ նուող կարող՝ բայց զօրեղապէս պաշտպանեալ։ Այսպիսի անիրաւութենէ մը ի խոր խոցուած, դժկամակեցաւ աշխարհի. գրեթէ յուսահատեցաւ։ Ալ ապա, ևզօրն Յարութիւնի ջանքով՝ 17 նոյ. 1895ին, Անատօլուի Օսմ. Երկաթուզելոյ Բնակերութեան մէջ քարտուղարութեան պաշտօնի կոչուելով, յաջողութեամբ կը յուսաջաղիմէր, փալլուն ապագայ մը խոստանալով։ Յարատեւ և ծշգապահ աշխատութեամբը, հեղահամբայր և զուարթ բնաւորութեամբը, մանաւանդ արթնամտութեամբն ու լրջութեամբն իւր պետերուն և պաշտօնակիցներուն առնաստրակ սէրն ու համակրութիւնը գրաւած էր. որոնք մինչեւ ցայժմ, մանաւանդ հայ պաշտօնէութիւնը, գովեստով և կսկիծով կը յիշեն զինքը։

Ներելի ըլլայ ինձ հոս երկու տողով ներկայացնել իւր բարոյական նկարագիրն, յօրինակ բարեմոյն պատանինեւ-

րու։ Նա իւր կենաց կէտ նպատակի ըրտծ էր պարտականութեան գիտակցութիւնը. չկար խոչնդուս մը՝ որ կասեցնէր զինքն իւր պարտքէն, զոր կը պաշտէր իբր կարեցնէր զինքն իւր պարտքէն, զոր կը պաշտէր իբր սրբազան վախճան մարդկութեան։ Այս բարձր գաղափարէն կը բզմէր անշուշտ իւր անսահման սէրն առ իւր ընտանիքն և առ ազգն, որոց կը զոհուէր անձնանուէր։ Իւր քերթուածոյ մէջ ակն յայտնի կը տեմսուի թէ ինչ փափուկ վերաբերում ունէր իւր սիրելնայ։ Կեանքի համոյքը չէր կրնար ենթադրել ընտանիքի ծոցէն դուրս։ Կը պաշտէր զայն։ Կը պաշտէր նաև իւր ազգը, որու հատկուլար անդէաներ և անմեղ արեան ճապահուած կը կարդ հրած էր, զիք։ Կարդ մը հայրենասիրական երգեր ալ գրած էր, մասնաւանդ հայկական աղեխարչ ջարդերուն և հայ նատակաց վրայ քանի մը սրտայոյզ կտորներ, զորս արտասութոր աչօք մեզի կը կարդար և զմնզ ալ կը լացընէր։ Ցաւափի է որ բանապետական շրջանի մէջ բազմաթիւ հայ բնակարաններու խուզարկութեան քստմնելի լուրերու երկիւղին ներգեւ՝ կարդ մը յոյժ սիրական և հաղուագիւտ գրքեր տունէն անհետացնելու առթիւ, այդ թանկագին աւանդներն ալ հրոյ ճարակ արուեցան։

Այսքան ազնիւ սիրտ մը բնական է որ պիտի չկարենար անդզայ մնալ ինեղութեան առջեւ։ Անսեթեւեթ բնակեր անդզայ մնալ ինեղութեան առջեւ։ Անսեթեւեթ պարզութեամբ կուտար թշուառներու ինչ որ ունէր, հապարզութեամբ կուտար աշխատութեան, և շատ անգամ իւր մաստ արդիւնք իւր աշխատութեան, և շատ անգամ իւր պարապոյ ժամերը կը նուիրէր աղքատաց համար նպաստ հաւաքելու։ Այս ամէնը կ'ընէր համոզմամբ, հաստատուն հաւատքով առ Աստուած, տոգորուած էր անբասիր բարեպաշտութեամբ։ պարկեշտութեան ծաղիկը անշօչափ ճակատութեամբ էր, օրինակնի մաքրութեամբ։ Իրեն մօտ պահպանած էր, յատկութիւնք աղնուականութեան կնիք մը մէն ընտիր յատկութիւնք աղնուականութեան կնիք մը գրոշմած էին իւր վեհ նկարագրին վրայ, և իւր պերճ ճակատին շուրջ փառաց պսակ մը յօրինած։ Իսկ իւր

զուարթ բնաւորութեամբ իւր համօքէն սիրելեաց և բարեկամաց երջանկութիւնը կը կազմէր :

Սակայն Երկինք այլապէս կամեցան ու անօրինեցին : Անողոք հիւանդութիւն մը, Էնֆլուէնցա, երկաթեայ ճիւրաններով սեղմեց նորա կուրծքը . հուպ ընդ հուպ փոխուեցաւ և արագ արագ վարակեցաւ թոքատապով . բուլոր խնամք, գուրգուրանք, բժիշկ եղբօրն Յովհաննէսի արուեստին բոլոր նրբութիւնք և իւր քաջահմուտ ընկերակցաց ջանքերն ապարդիւն մնացին հիւանդութեամն զարհուրելի աւերներուն առջեւ : Կ'իրթար, կը նուազէր խեղճ երիտասարդը, թալկացեալ վարդի մը նման : Սակայն հիսնալի էր իւր համակերպութեամբն ի կամս Աստուծոյ : Կը վկայեմ ծշմարտութեամբ որ բնաւ դժունութեան խօսք մը . կամ ցոյց մը չըրաւ : Հաստատուն հաւատքով ուղեց ընպել դառն բաժակը : Բժշկաց յանձնարարութեամբ, 4 Մայիս 1901ին, իրր վերջին ճիրտ մը, օդափոխութեան տարինք զինքն ի Ֆէնէր-Պաղէտ, ուր սահեցան իւր կեանքին վերջին 38 օրերն, ատեն առնցոյց տալով մեզ թեթեւ բարւոքում մը, յուսոյ նշոյլ մը, որ սակայն խարուսի՛կ էր, աւա՛լ :

Յունիս 11. Բ. գիշեր, երր շուրջն առած էինք, թերեւս լաւագոյն վիճակի մէջ, հանդարտ խօսած պահուն, աչքերն յանկարծ լիցուեցան, հառաչանքով մը փաթթուեցաւ ինձ, և արցունքները խաղաղիկ կը թափուէին կուրծքիս վրայ . ո՞հ, սփոփանաց խօսքեր արտասանեցի, այլ ուժաթափ, ողեսպառ ինկաւ բարձին վրայ : Եղին միշոյին սիրայօժար ընդունեցաւ Եկեղեցւոյ Սր. Խորհուրդները : Տօքթ. եղբայրը բռնած էր բաղկերակը, լոփկ և խորհրդաւոր . կարծես աստուածային վսեմութիւն մը պատած էր սենեակն : Յանկարծ կոծով ուսուցեալ, կրծոցը վրայ նետուեցաւ Տօքթորը . . . ո՞հ կարապետ ոչ ևս էր :

Զեմ ուզեր և չեմ կարող նկարագրել մեր ցաւը, լացն ու սուզը : Նա հետը կը տանէր մեր բոլոր խնդութիւնը, մեր բոլոր յոյսը :

Յունիս 13. Դ. առաւօտ, դժբաղդ երիտասարդին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Գատըգիւղի Ս. Լեւոն եկեղեցւոյն մէջ, ի ներկայութեան հայ և օտարազգի ամէն դասակարգէ հոծ և ընտիր բազմութեան մը, և մարմինն աւանդուեցաւ ի հող գիւղին ազգային գերեզմանատան մէջ :

Յետագարձ ակնարկ մը կը ճմէս սիրտս և աղի արտասուք կը խլէ բիրերէս : Ո՞հ, երբ Տօքթօր եղբայրս Յովհաննէս փարեցաւ Կարապետիս, որուն սիրտն այն ինչ դադրած էր բարախլէ, գոզցես սգաւոր փունջ մը կազմեցին զոյդ վեհ հոգիներ՝ և քիչ միջոցաւ նա ալ, հաւատարիմ իւր պատուոյ խոստման՝ և հիմնապէս զոհ իւր ընտանեսիրութեան, լքեց այս ունայն աշխարհն, երիտասարդութեան ծաղկին մէջ թառամեալ, ինկաւ ամայի և հեռաւոր օտարութեան մէջ . . . : Իսկ մայրիկը, կին վշտաչարչար, չդիմանալով այսքան և դեռ բազմաթիւ ընտանեկան աղէտից, նա եւս իջու ի հող մահու, ի 5 Ապրիլ, 1910 :


Այժմ, մինչ նստած՝ ոչ չատ հեռու այն տունէն ուր դժբաղդ բանաստեղծն իւր հոգին աւանդեց, դողդոչուն ձեռքով այս տողերս կը գրեմ, ծաղկատի գուստը և երեք փոքրահասակ մանուկներս զիս շրջապատած՝ իւրաքանչիւրն անուամբ գոնէ՝ անուշիկ մայրիկիս, զոյդ ողբացեալ հարազատացս և բանաստեղծին սիրական՝ քերովլըէցեցեալ Լեւոնիս ցաւերը դոյզն ինչ կ'ամոքեն սրտիս մէջ :

Ո՞վ, մեր պատէն անբաժան սիրելիներ, հանգչեցէ՛ք ի խաղաղութեան : Օրնեւալ ըլլայ ձեր յիշատակն, և ձեր արդար հոգիները բարեխօս ըլլան մեղ համար . . . ցաւեսութիւն յերկինս :

Ի ՄԱՆ

Ա.ԶՆԻԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԳՐԱԳԻՏԻ

ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԵԱՆ



Տըխուր երգերով՝ մահուան օրօրներ
Բերիք հասուցիք կենացը թեւեր
Մինչեւ ի յայս կէտ՝ դուռ զերեզմանին,
ի մուտս անել միծ մըթնաշխարհին:

Երբէք մի գուարթ երգ չելաւ զըրէեղ,
Վաղահաս մահուդ կարծես թէ գուշակ՝
Անուշ մեղեղիք դիւրազզած սրտիդ
Բըղիսեալք անդաղար՝ զիշերներըն ցայդ:

Միրոյ կարօտով, կենաց տաղտուկով,
Տըխուր ըզգամամբ վարակեալ համակ,
Սըրտի բարախմամբ. աչաց արցունքով՝
Ցուզեալ, ոռողեալ՝ զողտրիկ մի էակ:

Մաղմոտ յուսնեկին, թառամեալ վարդին
Ոզի սիրատարփ, հովի պէս թըռար,
Լուսոյ երեսէն փութով փափչողին
Քաղցրիկ երազի նըման ցընդեցար:

Ոչ մօր խանդակաթ խընամբ յորդառատ,
Եւ ոչ անժնջւէք եղբարց հարազատ՝
Մեծ զոհողութիւնը՝ անդարման քո ցաւ.
Կարացին բուժել՝ եղեր մահազրաւ:

1901
1001
148

Այն անգութ դահճին որ ոչ խընայէ:
Մեծին ու փոքրին, զաղնիւն հանճարեղ,
Գեղեցիկին ուլ' լնտիր՝ մանգաղովն հընծէ,
Տալով հարուածներ սրտից սիրազեղ:

Այդ զիք ճակատուղ զըրեալ ի յաստեղս՝
Որոց արշուցեալ կայիք ժամերով
Եղեալ մըտախոն սրտիդ բերմունքով
Մութ յալիտենին յայդ աղօտ կանթեղս:

Ո՞ւը արդեօք զնազիք, յո՞ւը բոյլս հանգչել,
Ա՞ն, ոչինչ է մահ թէ չէք բաժնը ել
Սիրեցիալ եղբարց հւ մօր մը զըրկէն,
Ի՞ անկեղծ մըտերմաց զըրագէտ զասէն:

Որք ըզբեզ ողբան ի ծաղիկ հասակ
Քաղեալ տարաժամ, եւ ըզբո վաստակ
Գընահատելով զարուց ոսկեղէն
Սըրտիւ եւ զըշաւդ արժանի զասեն
զմսկեանդ կարապետ:

1901 Յունիս 13/25

(Ա. Յանիպ)

ԷՄՄԱՆՈՒԵԼ, ԵՍՍ.ՅԵԱՆ



ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆԻ

29 Փետրուար 1892 ին առ բանասէղն ուղղած
նամակէն բաղուած (Անտիպ)

Բազմավիպին մէջ Ս.ո. Մայր իմ հնչեակիդ, այս՝ սիրելի՞դ իմ Ոսկեան, զքեզ ազգային առաջին քերթողաց կարգը կը դասէ. բովանդակ անձդ՝ քու այդ բանաստեղծութեան մէջ է. չորեքտասան այդ տողերու մէջ, գերազանցօրէն խորազգաց, տեսլականօրէն փափուկ, անհաւատալի կերպիւ պարզ · այդ ներքին հոգեյատուկ առաւելութեանց վրայ յաւել յանդաց հարստութիւնն, Հայ Պանվիլին՝ Աղեքսանդր Փանոսեանին՝ արժանի: Գիւտ այդ հատուածոյդ մէջ ալ չը կայ. հասարակաց տեղիք և եթ բանաստեղծական: Սակայն, որպէս կը գրէ Պոփւնըդիէս, միթէ զիւտ կա՞յ Լամարդինի Լիճին մէջ, որ գարուց ի դարս պիտ' ողուի և պիտ' երգուի: Գիւտ կա՞յ Մենասանի Կոյսին մէջ, որ Մասիսի բոլոր ընթերցողաց հոգիէն խլեց ոչ մի միայն հիացման ազաղակներ:

Բուրասան Մանկանցի գլխաւոր բանաստեղծ իրմարդոց մին եղար: Երկրագուն ալ հաստարակեց տաղերէ: Բազմավիպ ու Պատկեր հանդէմնելոն յօժարակամ քնարիդ արձագանգներուն համար կը բանան իրենց էջերը: Հիւանդութեանդ մէջ քերթութիւնը ափօփանք մ'եղաւ քեղ. կը հաւատամ որ ազգային գրականութեան համար ալ փառք մը պիտի լինին քերթուածներդ, ամո՞նք մանաւանդ զորս պիտի յօրինես, որոնք պիտի հաւասարին Բազմավիպի հնչեակիդ, որոնք պիտի գլին գերազանցն իսկ զայն:

Ես մեծապէ՛ս գնահատող այդ զգայազդու կամ զգայատու բանաստեղծութեան՝ ում անձնատուր ըլլալ կը թուին այսօր յԵւրոպա բանաստեղծք առ հասարակ: սիրահար եմ քնարերգակ եղերերգակ բանաստեղծութեան, սրտէն բղխող ու սրտերու մէջ ծաւալող բանաստեղծութեան, որ զգայարանք չունի, որ զգայարանքներդ կը թմրեցնէ, որ արտեւանանցդ եղեցքներէն, թարթիչներուդ ծայրերէն կայլակներ կ'առկախէ՛ որոյ հուրն այտերդ չե՞ն զգար — այնքան ներզօրաբար կը զգայ սիրտդու կը բարպախէ: այն բանաստեղծութեան՝ կ'ըսեմ՝ որ գէպի նիւթն զքեզ ձգելու տեղ, մօրու. Նիւթէն շրթունքդ կը ստնահատէ և բնամայր աստուածամայր Աննիւթին ստինքներէն վար կը կախէ տեսլածարաւ հոգեակդ: Եւ ահա՛ այդ բանաստեղծութեան կոչուած ես դու, սիրեցեալդ իմ բանաստեղծ:

ՆՈՅՆ ՀԱՆԳՈՒՑԵԼՈՅՆ ՕՐԱԿՐԵՆ ՔԱՂՈՒԱԾ (ԱՆՏԻՊ)

10 Յունիուար 1893

Երեկ գիշեր միայն Տ. . . ը, իսկ այսօր միայն Կարապետ Ոսկեանն ունեցաց հիւր: Անաւասիկ տղայ մը հազուագիւտ, հակապատկեր Տ. . . ին. լուրջ՝ որքան սա թեթեւ է, աղնուական՝ որքան սա հասարակ է մերթ: Հիացում միայն ունեցած եմ յաւէտ Կարապետ Ոսկեանի վարքին համար. հիացում իւր մէկ հնչեակին համար՝ զոր Բազմավիպ հրատարակեց, գերազանց արուեստի մը գործ՝ քանդի բնաւ արուեստն զգալի չէ այդ հատուածին մէջ ոյր ընթերցմամբ ամէն ծնողասէր որդի պիտի ըսէր. «Ես ալ կրնայի գրել այս ոտանաւորն», որպէս սովորաբար կ'ըսենք երբ Լաֆօնդէնի հրաշակերտները կարդանք: Իւր բանաստեղծութիւններէն ոմանք՝ որպէս իմ բանաստեղ-

ծութիւններէս շատեր՝ տիսեղծ տղայոց նման իրեն հարցը-նելու երեւոյթն ունին. «Ընդէ՞ր ամուսնացար... մու-սային հետ» :

Յորմէ հետէ բնագրէն Լէօբարտի կը թարգմանէ, համակրոթիւնս առ Ոսկեան այնպիսի զգացման մը փոխարինեցաւ՝ զոր արտայայտելու բառ չեմ ճանչնար մեր լեզուին մէջ. Երբ երկու հոգի, երբ երկու տառապեալ հոգիներ, կը յարին բանաստեղծի մը որ տառապանքն երգած է գերազանց քնարերգութեամբ, ի՞նչ կը կոչուի այն զգացումն որ զմել կը չարչարէ, երբ այդ երգոց ընթերցման պահուն վնատուենք մեր շուրջն էտի մը՝ որ մեղ այդ երգոց հեղինակը ներկայացնէ : Երբ Լէօբարտի վերընթեռնում ֆուանսական թարգմանութեանը մէջ, կը զգամ այդ զգացումն որ բառ չունի. կը վնատուեմ Կարապեա Ոսկեանը, կը տենջամ որ մենեկիս սևմոց վրայ նոյն պահուն երեւնայ, ապերջանիլութեան գերագոյն երգին իմ աչացս ներկայացնէ, կորդալով Լէօբարտի բնագիրն, հազով ընդհատելով ընթերցումն, ևս և աենդա-վառ ճակտոտն ցոլացմամբ լուսուռելով — մահու մթին խօսեցեղյն՝ սձզյն Լէօբարտի էջերն, և իւր ձայնը, և իւր հայեացքն, և իւր հոգին նուտաղելով՝ հալելով բանաս-տեղծութեանց մէջ ու նոյնանալով անոնց :

— Երբ Մօտա կ'երթայի՝ Զ... իս հանդիպելու հա-մար, յաճախ այդ նուրբ բանաստեղծն հոն կը գտնէի: Իւր ծանրաբարոյութիւնն ուսիս վրայ, սրտիս վրայ գոգ-ցես կը ծանրանար...: Իրեն հանդպիլ՝ հոգիիս համար պէտք մը դարձաւ հուսկ ուրեմն: Զ... և աչքիս լոյն էր, սրտիս սէրը. անոր կը հայէի, անոր համար կը հա-ռաչէի. սակայն հոգիիս մթնոլորան ի Մօտա՝ այդ բա-նաստեղծն էր: Զ... իս քով՝ որ գեղեցիկն էր, վսեմն էր Կարապեա Ոսկեան...:

4. ՈՍԿԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Երիտասարդ բանաստեղծ մը, սիրելի աշխատակից մը հողին յանձնեցինք, Կարապեա Ոսկեան, որ գեռ երեսուն տարու չի կար, երկար ու տառապագին հւանդութենէ մը ետքը, մեռաւ երեքշարթի օրը, Դատըգիւղ, մօրը գրկին մէջ, — մօրը որուն կ'ուղղէր իր վերջին ոտանա-ւորը, Պատրանի, այս էջերուն մէջ հրատարակուած քանի մը ամիս առաջ. —

Մայր իմ, ո՞հ մայր իմ պաշելիս,
Սուս և եղեւ սերն աղջրկան,
Այլը խարոյ, շեզուն դրուժան,
Դուն, միայն դուն կը սիրես զիս,

Պետրոս Դուրեանին պէս, ինքն ալ՝ մահուան դան-դաղ բայց անողոք մերձեցումք չդալուն՝ վարդ լոյս դէմքի մը փօխուած կը տեսնէր մօրը չոր ու վշտահար դէմքը և իր երբեմնի սիրած զիրգ վափիուկ ձեռքերէն աւելի կակուղ կը գտնէր ոսկրուած մատները մայրենի որոնք կը հովահրէին իր այրած ճակատը :

Բանաստեղծ մըն էր, Կ. Ոսկեան, բառին բովանդան առումովը, համակ զգացում, համակ ներդաշնակութիւն, որ սրտերուն կը խօսէր: Երկար քերթուածներ չի զրեց բնաւ. Կարձ երգեր էին իր ոտանաւորները, ուր առանց բնաւ մեղանէկու արուեստին էն նրբին կանոններուն դէմ իսկ՝ գիտէր բնականութիւն դնել, ուր ճիգը — եթէ երբեք կար — չէր մատնուէր բնաւ, ընթերցողը կամ ունկնդիրը թողլով անոյշ ջուրի մը, կարկաջին տպաւութեանը տակ: Քանի՛ քանի՛ աղջիկներ տեսեր եմ որոնք Ոսկեանին ոտանաւորները մասունքի պէս կը պահէին իրենց կուրծքին վրայ, ու գոց ըրած՝ կ'արտասանէին:

մեղեդիկ մը պէս : Որովհետև , անրիծ ու մաքուր էր սէրը զոր կ'երգէր նա , կոյս հոգիներու սէրը , — թանկագին գոհարի մը պէս հազուազիւտ , հիմակ , աւաշ՝ և անոր համար սքօղուած , զրեթէ անծանօթ մնաց միշտ ինքն ալ , իր ժամանակէն շա՛տ յառաջ եկած անցած բանաստեղծի մը գուղափարը տալով հետուէն իր վրայ : Գրագէտները սակայն , ճշմարիտ զրագէտները , անո՞նք որ անխառն հածոյք մը կը զգան ամէն անգամ որ նոր տաղանդ մ'երեւան կուգայ , առաջին օրէն գնահատած էին անոր բնածին կարողութիւնն իր բանաստեղծ , — երբ գեռ աղուամազ պատանի , քանի մը քառեակներ տուաւ հրատարակութեան , սրտագրով ու երկչուտ :

Իր մահուան գոյժին առաջին տպաւորութեան տակ գրուած այս տողերուն մէջ կարելի չէ ուսումնասիրութիւնն լնել իր գրական գողորիկ արտագրութիւններուն , որոնց մէջ արձակն ալ իր տեղն ունի , և իր կենսազրութիւնը տալ , — ուսումնասիրութիւն ու կենսազրութիւն որոնք ընդարձակ էջերու չեն կարօտիր արդէն : Հայ-Հռոմէական ծանօթ ու պատուաւոր ընտանիքի մը զաւակ , կարտպետ Ուկեան՝ լաւ դաստիարակութեամբ մը օժտուած՝ քարտուղարի պաշտօն մ'ունէր Անատոլուի երկաթուղւոյ Վարչութեան մէջ , Հայտար-Փաշա : 1900 օդուտուին անկողին ինկաւ , թոքատապէ բռնուելով , — պրջրոտ կնկան մը պէս խաբեպատիր այդ հիւանդութեանէն որ յուսալից կը պահէր ու միանգամայն կը չարչարէր զինքը , մինչև որ տարին չի բոլորած՝ տուաւ անողոք հարուածը :

Ահա՝ իր բոլոր կենսազրութիւնը :

Գրական ու լրագրական հրատարակին վրայ , իրրե բանաստեղծ , այնքան սիրուն արտադրութիւններ ունենալով հանդերձ , օր մը երեւք գովուած , ծանօթացուած չէր . զինքը գնահատողներէն քիչեր կը ճանչնացին զինքը

անձամբ , ու ո՞չ մէկ զրողի մտքէն անցաւ բնաւ , — պէտք է խոստովանիլ , — յօդուած մը նուիրել իրեն , պատուոյ յիշտակութիւն մ'ընկէ՝ նորերուն վրայ խօսուած տտեն , երբ «արժեմն ու չարժեմ»ը , երեկուան դպրոցականը ու վաղուան զըսզը գլխու պտոյտ պատճառելու աստիճան խունի ու մոմ կը ծիսեն իրարու , զիւրար կը փառաբաննեն , այդ ինկարկութեանց ու փառաբանութեանց չմասնակցողներուն հանելով լուտանքի ու նախատինքի առատ բաժին մը : Ու հիմայ , գրասեղանիս առջեւ տեսնելով իր սեւածիր մահազդը , խղճի խայթ մը կ'ունենամ իմ մասիս կատարած չըլլալուս այդ պարտականութիւնը դժբախտ երիտասարդին կենդանութեանը , գէթ հիւանդութեանը օրերուն , ինչ որ հոգեկան միխթարանք մը ըլլար թերեւս իր մարմնական տառսպանքներուն մէջտեղ :

Մասիսի մէջ էր որ ամէնէն աւելի երեւցան իր ոտանաւորները , իր տասը տարիէ ի վեր , մինչ Արեւելքը կը հիւրընկալէր իր արձակը , յաճախ նորավէպի ձեւին տակ : Իր երեւումը այնպէս յուշիկ ու անզգալի եղաւ լրագրութեան մէջ ինչպէս իր անհետացումը ուշխարհէս : Եյս փետրուարին , առանց տեղեկութիւն ունենալու իր հիւանդութեանէն , նամակ մը կ'ուղզէի իրեն , հարցնելու համար թէ ինչո՞ւ չի շարունակեր իր աշխատակցութիւնը Մասիսին ուր ամիսներէ ի վեր չէր երեւցած իր անունը : Պատասխանը ստացայ քանի մը օր վերջ , կապար գրիչով ու դողդոջուն մատներով գրուած , անկողնին մէջէն : Ապրելու իղձին ու միունելու երկիւղին միջև մաքառող հոգիի մը զգացման տենդոս մէկ արտայայտութիւնն էր այդ մտերմական գիրը զոր կ'ընդօրինակեմ այս տեղ :

Գորեգաբրի, 21 Փետրուար 1901

Աղնիւ բարեկամ,

Այս առաւօտ ստացայ ձեր նամակը որ ֆետրուար
17 թուականը կը կրէ:

Եօթն ամսէ ի վեր կը տառապիմ սաղլըճանէ ու
bronchite է, և չեմ կրնար պաշտօնատեղիս երթալ:

Պարզ հարբուխով մը սկսաւ, ու բոլոր աշունն ու
ձմեռը անկողինս կապեց զիս: Հիմայ երկու շաբաթէ ի վեր
հազիւ քիչ մը շունչ առնուէ սկսայ այդ սադայէլական
սադլըճանին կրկնումներէն. բայց դեռ այնչափ տկար
եմ որ ձեռքս կը դողաց այս տողերը գրած տաենս:

Կը ցաւիմ որ գեռ քանի մը ամիս պիտի չկարենամ
կանոնաւորապէս շարունակել Մասիսին աշխատակցու-
թիւնս, ու ատեն ատեն պիտի երեւամ հոն, ասուպի
մը պէս:

Բայց յոյս մեծ է գարնան վրայ, ու բժիշկներս ալ,
որոնցմէ առաջինը եղբայրս է բարեբաղդաբար, նոյնպէս
կ'ապահովցնեն զիս, որ աղուոր օրերուն հետ պիտի
կազդուրուիմ ու պիտի վերստանամ առողջութիւնս:

Առ այժմ անկողնէս կը խաւրեմ Զեղ ստանաւոր
մը որուն տպաւորութիւնն ալ շատ որոշ է արդէն:

Յուսամ թէ ժամանակուան մը համար ներողամիտ
պիտի ըլլաք ինձ, սպասելով լուսով օրերուս:

Ընդունեցէ՛ք սիրոյ ողջոյներս, ու կ'աղաչեմ ող-
ջունեցէ՛ք նաև իմ կողմանէս մեր սիրելի Սրամ Անտոն-
եանը:

Չերդ

Ա. ՌՈՒԵՍՆ.

Գարնան աղուոր օրերը վերադարձան, բայց բանաս-
տեղծը չի վերստացաւ իր առողջութիւնը, ինչպէս կը յու-
սար, և ամբան առաջին առապերուն՝ կը թոշնի գունատ

վարդի մը պէս ու կը հալի մոմի մը պէս: Իր հիւանդա-
բոյր նամակին հետ զրկած ոտանաւորը Պատրանին էր,
մահաբոյր քերթուածիկ մը զոր այսօր իր գոցուած գե-
րեզմանին առջեւ կարելի չէ անդամ մըն ալ կարդալ ու
չարտաստուել:

Հիւանդ պառկած եմ տեղահար
Լեցուն ձակազըս քրիստով.

Ցաւերու կրակ անկողիւս նով
կը հըսկէ դէմի մը չոր, Եփար:

Չես մը ջղուս, ատեն ատեն
կը սեղմէ ձևույթս տուրող
Մարմիսս ամբողջ կը ցնցէ դող,
ու ցընորք միհըս կը պատեն:

Խեղճ Ոսկեան: Դեռ անցեալ տարի, այս ատեն,
առողջ ու կայտառ, ամառնային արձակուրդէ մը օգտուե-
լով, խմբագրատուն այցելեց — առանց գիտնալու թէ
վերջին արձակուրդն էր զոր կը վայելէր ու վերջին այ-
ցելութիւնն էր զոր կուտար մեզի: Շէն-շող տղայ մըն էր
մինչեւ այն օրը, իր զուարթ խօսակցութեամբը լեցնելով
մեր աշխատութեան լոփի ու հանդարտիկ խուցերը ուր
գլուխիս կախ կը գրէինք. տնեցի մըն էր ինքը մեզի
համար, ինչպէս ամէն սիրուած աշխատակից, ու չէր
խանդարեր մեզ բնաւ. բնդ հակառակը: Այս օրերուն
մէջ, եթէ չեմ սխալիր, Դաւիթ Սարդիսեանին որբերը
ու այրին հանրային կարեկցութեան առարկայ դարձած
էին, և Ոսկեան, ինքնարեր աղնիւ մտածումով մը՝ տունէ
տուն պտտելով Գատըգիւղ, գումար մը հաւաքած ու
բերած էր, որ Արեւելի Տնօրէնութեան միջոցաւ յանձ-
նուեցաւ իր տեղը: Առանց ճանչցած ըլլալու այդ գա-
ւառացի պատուական ուսուցիչը, խորունկ գառնութիւն
մը զգացած էր անոր մահը իմանալով, և ուզած էր բան
մըն ալ ինքը ընել:

Այս պղտիկ պարագան ցոյց կուտար թէ երիտասարդ բանաստեղծին սիրտը կը համապատասխանէր իր գրչին — երկուքն ալ փափուկ ու զգայուն։ Տեսքով, երեւոյթով ալ կը մարմնաւորէր բանաստեղծի այն տիպարը զոր քիչ շատ ամէնքս կ'ունենանք մեր մտքին մէջ, հակառակ մեր կրած յուսախալութիւններուն՝ երբ առաջին անգամ կը հանդիպինք ծանօթ պուէտի մը որ կոկիկ քաղաքացիի մը երեւոյթն ունի, առանց բնաւտարբեկու առեւտուրի ու գործի մարդէն։ Վաղամնու Ոսկեանը, ընդհակառակը, կենդանացած հին րոռուպատուի մը դէմքը կը ներկայացնէր, իր արուեստագէտի լայնեզր գլխարկովը, մինչեւ ուսերուն մօտեցող սե երկար մաղերովը, բաղդին ձգուած իւր մօրուքովը ու երազուն աչքերովը։ Քնար մը միայն կը պակսէր իրեն՝ պատրանքը կատարեալ ընելու համար։

Ու այս ամէնը, ո՛չ թէ ձեւացումի համար, այլ անդիմադրելի հակումով մը բնական խանդավաշումով մը որոնք բանաստեղծ կը պահէին զինքը մինչև իր կերպարանքին մէջ, որ աւելի համակրելի կը դարձնէին զինքը։

Իր արուեստագէտի սիրուն գլուխը ու իր երիտասարդի գեղեցիկ հասակը շատ կանուխ հանգչեցան գերեղմանին մէջ, ուր գէթ մօրը հետ մէկտեղ կ'ուզէր երթալ, ինչպէս արցունքով կը զրէր հիւանդութեան օրերուն ուրուագծած մէկ ոտանաւորին մէջ, զոր խմբագրատան անտիպ ձեռագիրներուս մէջէն հանելով՝ կը յանձնեմ տպագրութեան Մասիսի այս թիւին մէջ, իրբե վերջին յիշատակ մը վաղամնու բանաստեղծին։

16 Յունիս 1901

ՏԻԳՐԱՆ ԱՐՓԻՍԻՐԵՍԻՆ

«Մասիս» Շաբարաքեր 1901, թ. 374

ԿԱՐԱՊԵՏ ՈՍԿԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Զորեքշաբթի, 13 Յունիս, սեւ հողին յանձնեցինք կ. Ոսկեանը, այնպիսի տարիիքի մը մէջ ուր կեանքն այն ինչ կը սկսի բեղմնաւորիլ։ Որքան իր մատղաշ հասակը, այնքան ալ իր ընտափի ձիրքերն են որ շատերուն միրտը արիւնոտեցին՝ կեանքի սեմէն այսքան տարաժամ անցնելուն համար։ Լոյս՝ իր մօրկան աչքին, սիրակցորդ անգամ իր ազնիւ ընտանիքին, շատերուն բարեկամ թանկազին, պատուաբեր անհատ համայնքին, սիրող ու մշակող գրական անդին, կարտպետ Ոսկեան այս ամէնը կարօտի մէջ թողուց և ամէնուն կարօտով բաժնուեցաւ առ յաւէտ։ Սոր համար էր որ արտազեղ մեծարանքով ու թափծուն սրտով հետեւեցանք իր դադաղին ու աղդին ամէն դասակարգէն պատիւներ ու պսակներ ընծայուեցան իր քաղցրիկ յիշատակին, որոնց խակապէս արժանի էր ու շատ աւելիին ալ։ Դամբանականներու պէտք չունէր, և ինչ պիտի ըստուէր իր ցուրտ դադաղին վրայ՝ աւելի՝ քան այն կակիծն ու մորմոք որ կը խորովէր ամէնուն սիրտն ու հոգին։ Խօսքի պէտք կա՞ր միթէ նկարագրելու համար այն սրտակեղեք սարսուռը զոր իր մեկնումը կ'առթէր կը ներազդէր անոնց որ հոն՝ իր մահաբեմին շուրջն էին և շատ աւելի ստուարաթիւ բարեկամներու՝ որոնց գեռ չէր հասած չարաշուք բօթը։ Իր հարազատներուն հեկեկանքն ու կոծը աղեխարձ՝ վայրկանէ վայրկեան կը յուզէին, կը ցնցէին յուղարկաւոր թափօրին հետեւողները և ամբողջ Քաղկեդոնը՝ Մօտայէ մինչեւ եկեղեցի և անկից ալ մինչեւ գերեղմանաստուն։

Այդ երկարատեւ գնացքին մէջ, ամէն տուն սուր-

առած էր կարծես ու ամէն սրբավայրեր իրենց զանագակներու զօղանջով անձնիւր թաղի և հասարակութեան վլտակիր զգացումներուն կ'ըլլային թարգման։ Զի ամէն քը բարեկամ ու համակիր են Ոսկեսն ընտանիքին, անոր մէջ տեսնելով նախանձելի օրինակ մը եղբայրական միաբանութեան։ Ղի ամէնքը զովասանք մը ունեցած են միշտ իրենց շրթունքին վրայ, տեսնելով այդ բազմանդամ բարեկիրթ ու ազնիւ գերգաստանին եօթնեակ զաւկները, սիրակցորդ եղբայրները որ, միեւնոյն յարկնատակ, միասիրտ, միամիտ՝ կ'ըլլմոշխնեն խաղաղիկ կեանքի մը վայելքը զոր ահա կը դառնայնէ, աւա՛զ, այս անդարմանելի՝ անմոռանալի կորուստը։

Գրական գեղարուեսաական տաղանդով ու ձիրքերով օժտուած եօթը հարազատներ, իրենց հմտութեան ու լեզուագիտութեան չափ, բարեբարոյ կեանքով ալ ամէնուն մեծարանքին եղած են արժանի. և ողբացեալ կ. Ոսկեան ոչ նուազ ծանօթ ու համակրելի եղաւ ազգին լրութեան՝ իր բանաստեղծի ու գրագէտի համբաւով։ «Բուրաստան Մանկանց»ը եղաւ նախընծայ հիւրընկալողը իր զրուածներուն։ Յետոյ «Բիւրակն»ի և «Մասիս»ի մէջ գնահատուեցան իր քնարերգական ձիրքերը։ Գոլտրիկ զգացումներն ու ոճը, զորս ժառանգած էր Վենետիկի գրական դպրոցի հին թէ նոր արտադրոյթներէն, մայրենի լեզուին նախանձայոյզ գորովանքն ու պաշտումը՝ իր գրչին առւած էին ճաշակի աղնուութիւն և փափկութիւն՝ որոնց չնորհիւ արտադրեց այնքան զգացուն քերթուածներ՝ մեծ մասամբ անսիպ։ Իր արձակ գրուածները, հուսկ ապա, երեւցան «Արեւելք»ի մէջ, նորավելքերով և գրական թէ ազգային նիւթերով որոնց մէկը՝ մանաւանդ՝ իր սիրական գաղափարներուն և գովանի զգացումներուն բարացուցական հայելին էր

և որ անշուշտ ամէնէն անոյշ յիշատակներէն մէկը պիտի մնայ։ Կ'ակնարկիմ այն յօդուածին՝ որով Կարապետ Ոսկեան կ'առաջարկէր ձուլել միացնել ազգ։ վարժարանները հայ հասարակութեան երեք հատուածներուն մէջ, և առով բնատոնմիկ դաստիարակութեան՝ մայրենի լեզուի զարգացման նպաստել։

Այսպիսի աղնուական զգացումներով օժտուած պարմանի մըն էր ողբացեալ Ոսկեան, որուն յիշատակին նուուիրել այս քանի մը տողերը՝ հաճելի թէեւ շատ արխուուր պարտք մը կը համարիմ, մաղթելով որ այդ ձիրքերն ու զգացումները, այդ շնիչ գաղափարները ու ափոփարար օրինակները ածին ծաւալին մէջ և օրնուութիւն բերեն Ոսկեանի անմոռաց յիշատակին։

«Արեւելք» թիւ 4665

ՍՄԲԱՏ ԴԱՒԹԻՆԱՆ

Բանաստեղին վրայ՝ մահուան առթիւ գրուածները տեսնել։

«Մէճմուայի Սխալար» 1901, թիւ 3841.

«Ճէրիտէի Շարգիյէ» 1901, թիւ 4867.

«Արեւելք» 1901, թիւ 4660.

«Բաղմավէպ» 1901, Յուլիս.

«Արեւելեան Մամուլ» 1901, Յուլիս։



ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

Յառաջարան (Սիսիլ)	5
Կենսագրական ծանօթութիւն (Գրիգոր Ռոկեան)	9
Ի մահ ազնիւ երիտասարդ գրագիտի Կ. Ռոկեան (Ե. Եսայիան)	15
Հանգուցեալ եղիա Տէմբրակաչեանի մեկ ճամակին բաղուած	18
Նոյն հանգուցելոյն Օրագրեն խաղուած	19
Կ. Ռոկեանի յիշատակին (Տիգրան Արվիարեան)	21
Կարապետ Ռոկեան (Միքայ Դավթեան)	27
Աղօրի	40
Ամսերն ի՞նչ օգուտ ունին	54
Աշնան հովիր.	84
Աշուն	49
Անունդ	164
Անունդ	483
Անուրջ	167
Առ քոչնիկ	141
Առ լուսին	146
Առ ձիւն.	85
✓ Առ մայրն իւ.	100
✓ Արձագանգ	130
✓ Արշալոյն.	91
✓ Այսուր.	134
✓ Գաղտնիխ.	111
Գաղտնիխ	157
Գարնանային պար մանկանց.	42
✓ Գարնան վարդեր	115
Գարուն.	76
Գարուն (վերադարձ)	97
✓ Գինիք քէ սկր	120
✓ Գիշեր	132
✓ Գիւղային գերեզմանատունը.	60
Եղայրութիւն	45

Երգ.	66
Երգ մօր	56
Երկու պատկեր	78
Երուանդ Յովհաննէսկեանի գերեզմանին վրայ	169
Զոհ	137
Ընդ միշտ	189
❖ հմ երգս.	129
հմ երգս.	138
իրիկուն.	174
✓ ի չժանդ գիշերի	84
Լեռնիս.	165
Խաբուած սիրս	176
✓ Ծաղիկն հոգուոյս	116
Կարօս սրշիս	135
✓ Կիմ.	119
✓ Հանգիստ հոգուոյս.	122
Հիւանդ աղջիկը	70
Հնջւակ	162
✓ Հրաժեշտ.	109
✓ Զմեռ սզաւոր	127
✓ Մահ կուսին	88
Մահ պատանոյն	78
Մայրական գիրկ	185
Մանուկն	54
✓ Մի՛ սիրեր զիս	123
Մոռացում (Սիրերգ)	180
✓ Մուր գիշեր	112
Մուրին մէկ	139
Յարութիւն (Յ. Լեռբարժի)	101
✓ Յիշատակ	65
Յիշատակ	172
Յիշատակ եւ կոկիծ	68
Յիշատակ մը (Հնջւակ).	148
Յիսուս	37
✓ Նախազգացում	125
Նայուածնիդ	178
Ողոյն	160
Օրբուհին	33

Ուղերձ	143
Ուղեւորն (Հայեակ)	150
Պատրանի	187
Պարկաշտոքիւն	63
Սիրոյ երգեր.—Բաղմանիս	154
Սիրս	156
Սոխակ, ասդ եւ վարդ (առակ)	47
Վախճանը	145
Վայրն հանգստեան	87
Վերջին բաղմանիս	158
Վերջին խոսումը	113
Վերջին սերելիք	95
Յայզերգ	152
Յայզերգ	182



ՍՐԾԻ ԺԱՄԵՐ



ՈՐԲՈՒՅԻՆ

ԸՄՐԱՆ առառու է լըոին,
Զիւնն ամէն կողմ է ծածկեր,
Թռչունք չերդեն յանտառին,
Դաշտերն աւեր են դարձեր :



Տերեւաղուրկ թըփոց շուրջ
Թիթոռունք չառնուն ելեւէջ,
Եւ վըտակին ալ մրմունջ
Զի լսուիր լուռ հովտին մէջ :

Բրլուրք չունին դալարիք,
Լըճակին դէմքն է սասեր,
Պուրակին անմարգ, անծաղիկ՝
Կարծես ի սուդ է մըտեր :

Բայց ամազի, խաղաղիկ
Անտառին մէջ սուանձին,
Մանկահասակ մէկ աղջիկ
Հեծէր ու լոյր սղբաղին :

Ցուրտ հովին դէմ կատաղի
Լոթ էր հագած ծակծրկոտ.
Մէջքը կապած մէկ գօտի,
Ոտքերը մերկ, արխւնոտ :

Դէմքն արտասուաց մէջ թէւ,
Ժրպտէր օրուան պէս դորնան.
Մաղերն աղւոր ու սեփ սե.
Հովր սրբուէր ցիր ու ցան :

Աչքերն յառած դէպի վիր.
Չեռքերն իրար անցուցած,
Նուաղեալ ձայնով կը գոչէր.
«Գըթա՛ ինծի, ո՛վ Աստուած :

«Որս ևմ, չունիմ ես ծընող,
Ո՛չ քոյր, եղբայր, ո՛չ պաշտպան.
Ամէնքն իջան ի սեւ հող,
Զիս ձըգեցին լուլական :

«Շատերու դուռն առի ձեռք,
Բանալ անդամ զըլացան,
Դուրս հանեցի սրտիս վէրք,
Լացի, անսիոյթ երեւցան :

«Զրբի գործել ուղեցի,
—Գընա՛, տըկար ես, ըսին.
Մուրալ հարկ էր, մուրացի՛.
Պատառ մը հաց չի տուին :

«Երկու երկար գիշերներ
Հոս ձիւնին վրայ անցուցի.
Քար մը զլիսուս տակ տոեր,
Ցուրտէն թմրած ու նօթի :

«Բայց, կը յիշեմ, Երբ անխօս
Մայրիկս ինէ բաժնեցին,
Խոչ մեծ յոյսեր, ո՛հ, ափսո՛ս,
Խոչ խոսառներ ինձ տուին :

«Արդա՛ր Աստուած, դու միայն
Ինձ մինացիր ապաւէն,
Բառ արցունքներս թափեցան,
Չայնըս լըսէ՛ երկընքէն :

«Եթէ բոլոր կեանքս այսպէս
Պիտի սահի արցունքով,
Գոհ ևմ այսչափ ապրելէս,
Զիս ալ եղիլինք տ'ո շուտով» :

Եւ իր անհուն սիրովն զմող սատանին
 Թակարդներէն փրկէ և ցոյց տայ զուղին
 Որ մարդն յերկին առանի, ի զրախտն այն շրքեղ,
 Ուր անմնղուկ հրեշտակներ կան լուսագեղ:
 Սակայն, աւազ, այսքան բարեաց վոլսարէն,
 Անմեղն Յիսուս զրկանք կըրեց չարերէն,
 Նախատեցին զայն, կոչեցին սըտաբան,
 Եւ մեծ վառացին անոր ովիտք չարացան.
 Քանդի Յիսուս իւր հրաշխէն անըստուեր,
 Ժողովրդեան մէջ պաշտուիլ կ'սկըսէր,
 Հիւանդք, աղքատք, արք և կանայք, մանկալիք,
 Զինքըն ո'չ ևս կը ձըդէին միայնիկ:
 Չարադրան ոսոխքն ըղնա բռնեցին,
 Աւաղակի պէս գամեցին ի խաչին.
 Չարչարուեցաւ Յիսուս մինչեւ յետին չունչ,
 Սյլ իւր ամէն ցաւոց տարաւ լուռ և մունջ.
 Եւ մահուան մօտ, ներեց անոնց սիրաբար,
 Աղաչելով առ Հայրն իւր Մեծափառ,
 Որ հայրական ողորմութեամբն իւր անհուն,
 Ինքն ալ յերկնից ներէ անոնց մեղքերուն:
 — Ո՞հ հէք Յիսուս, անմեղ Յիսուս, չար մարդիկ,
 Իմ անուշիկ Յիսուսս ինչու խաչեցիք:
 Սակայն, մեծ հայր, միթէ Յիսուս չէ՞ր կրնար
 Անոնց ձեռքէն աղատելու մի հընար
 Գտնել, ինքն որ այնքան հրաշքներ էր գործեր:
 — Ո՞հ, ինչպէս չէ, աղջիկս, եթէ նա ուղէր,
 Անշուշտ կրնար իւր մէկ հըզօր նըշանաւ
 Շամթահարել զանոնք, բայց նա չուղեց բնաւ.
 Զի Յիսուս չէր եկած զայխարհ պատժելու,
 Սյլ իւր արեամբ զայն ի մեղաց սրբելու:

Իւր կամաւոր տըխուր մահուամբ աղեկէզ.
 Նա ինքն, զման արհամարհել ուսուց մեղ:
 Մեռաւ Յիսուս, և իւր Խաչէն կենսաբեր
 Ծագեցաւ նոր սիրոց արեւ երկնանուէր:
 Մեռաւ Յիսուս, և սուրբ արեամբն իւր վիրաց,
 Զմեղ սատանէն գընեց յանձնեց առ Աստուած:

«Յուրաստան Մանկանց» 1887





Ա Դ Օ Թ Ք




ԱՅԻ, ամպերէն անդին ի՞նչ կայ, կայ ծաղվիկ,
կան պտղատու ծառեր, թռչնիկ անծեղիկ:
—Այո՛, դուստր իմ, ամպոց ետեւ, քաղցրաբոյք
Մշտափթիթ ծաղիկներ կան թոյր ի թոյր.
Գարնանագեղ ծառեր ալ կան պտղաւէտ՝
Որք դալարեօք անոյշ պճնած են յաւէտ.
Նաև թռչնիկը քաղցրախօսիկ և անմոռ,
Որք առ Աստուած բարեխօսեն վասրն մեր:
Սակայն, զաւակս, այս ամէնէն աւելի,
Ամպերուն մէջ հրեշտակներ կան սիրելի,
Լուսաճաճանչ սուրբ հոդիներ թեւաւոր,
Մեր մշտակայ արթուն պահպանք երկնաւոր:
—Մայրիկ, արդեօք ի՞նչ փառաւոր է երկն
Ուր այդպիսի անմոռ հիւրեր բընակին:
—Այո՛, դուստր իմ, երկն դըրախտ մ'է պայծառ,
Ուր անըսպառ է կեանքն, և լոյսն ալ անձառ.
Հո՞ չըկայ լաց, չըկայ կսկիծ, չըկայ սուգ,
Հո՞ ի գոհար փոխին ամէն արտասուք,
Այն արդարոց ուրախալից է կայան.

Մեր հոդիք հոն պիտի հրճուին յաւիտեան:
—Սակայն մայրիկ, երկն քն ի՞նչպէս տեսար դուն,
Այնքան հեռուն տեսնել հընա՞ր է մարդուն.
Անշուշտ թեւեր առիր, փափկիկ թռչնոց պէս,
Մայրիկ, արդեօք կրնա՞մ տեսնել զայն և ես:
—Կրնաս տեսնել, զի մեր հոդիք բնութենէն
Աչեր ունին, որոնք զերկին կը տեսնեն.
Սակայն դարձեալ, նախ և առաջ պէտք է որ
Զանոնք յաւէտ պահես մաքուր, լուսաւոր,
Սպա թէ ոչ, կը փճանան, և դու այլ
Կը զրկուիս երկնից լոյսէն անմուցլ:
—Պիտի ջանամ զանոնք բնաւ չարատել,
Բայց այս աչերս ի՞նչպէս պարտիմ դործածել:
—Խաչելութեան առջեւ ի ծունր էջ սիրով,
Թեւերըդ բաց, և աղօթէ՛ անխռով.
Քանզի աղօթքն է որ ըզմեզ կը մաքրէ,
Ամէն տեսակ մահանամբոյք մնշքերէ.
Աղօթքն է որ զմեզ կը տանի առ Աստուած,
Որ մեզ ի բնէ մաքուր հոդի է տուած:
Ի՞նչպէս հոդւոյն՝ աղօթքն երկնից հայլին է:
Երէ կ'ուզես տեսնել զերկին, աղօթէ՛:

«Թուրաստան Մանկանց» 1887





ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՊԱՐ ՄԱՆԿԱՆՑ



Ս.ԲԵԼԻ գարուն, քեզ բարեւ,
Ու մեզ բերիր վառ տրեւ.
Թիթեւ, թոչնիկ և ծաղիկ,
Եւ ըղբօսանք անմեղիկ:
Օ՞ն, թեւ ի թեւ, լնկերք, պարենք խնդաղին,
Ներքեւ ծառոց զով չուքին.
Պըսակաղարդ հրաւեր կարդաց մեզ գարուն.
Կայտունք ի մէջ մարդերուն,
Պարենք, պարենք, թեւ ի թեւ,
Ու թեթեւ,
Կեցցէ՛ գարուն մեծափառ,
Կեցցէ՛ պար:

Երթաս բարեաւ, ձըմեւ, տըխուր եղանակ,
Սառք հալեցան, ծածկեցան դաշտք մարդերով.
Հողեղբարձ գարունն հասաւ կենառնակ,
Ս.Ա.Հնուրենք լսուին երդ, սէր և գորով:
Ծըլան յասմիկ, վարդ, մանուշակ և շուշան.
Զօր անտերեւ ծառք ըղդեցան նոր ըստուեր.

Մութ էր երկին, բացց ինդութեան ի նրշան՝
Ճերմակ ամպեր վարատեցին ըղսեւեր:
Անմեղ թոչնիկք օդոց մէջ
Կ'առնեն հաղար ելեւէջ.
Հապ'օն կայտունք և մենք այլ,
Ուրախ, զըւարթ, անմեղ, պարենք ի մի քայլ:
Ճնչէ՛ անոց և հեղասահ զեփիւսիկ,
Անհոգ մանուկ թափառիկ.
Ե՛կ, զովացուր ըզմեղ, մատի՛ր ի համբոյր
Զքնաղ ծաղկանց հեշտաբոյր:
Սիրոյ, խնդի սուրբ եղանակ է գարուն.
Բացուեցէ՛ք սիրտք իրը ըզկոկնս վարդերուն,
Անդութ ձըմեւն ըղձեղ բանտեց բաւական,
Ազատ դաշտաց չնչեցէ՛ք զօդ կենսական:
Պարենք, պարենք թեւ ի թեւ
Ու թեթեւ,
Կեցցէ՛ գարուն մեծափառ,
Կեցցէ՛ պար:

Օրհնեալ ըլլաս, ամենազօր Աստուած մեր.
Օրհնեալ անուն քո անմեռ.
Բղքեղ պաշտեն թոչնիկք, հրեշտակք ոսկեգէս,
Կը պաշտենք մենք ալ ըզքեղ.
Զի գու ես որ,
Մեզ լուսաւոր
Կը շնորհես տիւ,
Բարիք անմիւ:
Դու կ'առաքես մեզ նոր գարուն.
Դու կ'ողողես ցամքած առուն:
Աստուած հրզօր,
Զմեղ ամէն օր

Թեւերուդ տակ պատըսպարէ՛,
Հեռի մեղքէ՝ փորձանքներէ .
Մեր սիրտերուն մէջ անդիշտ
Զանմնզութիւն վառէ՛ միշտ :
Դըթա՛ հէքին վշտաչարչար,
Օրհնէ՛ զբարին, վանէ՛ ըզչար .
Տուր աշխարհիս խաղաղութիւն .
Հնձոց, բերոց տուատութիւն .
Մեր հայրիկին, մայրիկին,
Մեր եղբարց և քերց անդին,
Տուր երկար կեանք խաղաղական,
Եւ մեր հոգւոց՝ Հայր սիրական,
Տուր վայելել, ո՞չ մի օր՝
Զերջանկութիւն երկնաւոր :

«Յուրաստան Մանկանց» 1887



ԵՂԱՅՐՈՒԹԻՒՆ



Ընդ աստեղօֆ, ի՞նչ կայ սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Մ ՊէտիկթԱՇԼԵԱՆ


ՂԲԱՅՐ և քոյր, ո՞չ, ի՞նչ քաղցրիկ անուններ,
Կարծես բերնէդ մեղքը կաթի սրբանուէր .
Եղբայրութիւն, կա՞յ բան մ'անոց քան բզքեղ,
Քան ըզքեղ սուրբ, հրեշտակալին, սրբակէդ :
Մըտերմութեանց դու ևս բնականն ամէնէն,
Հզքեղ անսիրտ մարդիկ միայն կ'անգոսնեն,
Առանց քեզի աշխարհս անլոյս զնդան մ'էր .
Փրկիչն Յիսուս բերաւ ըզքեղ յաշխարհ մեր .
Ազնըւագոյն սիրտք քեղ անքոյթ բնակարան,
Ո՞վ դու մաքուր սիրոց անշէջ վառարան :

Սիրէ՛, մանկի՛կ, զեղբարըս քո փարելի ,
Սիրէ՛ զանոնք ամէն բանէ տեկի ,
Դուք լոյս տեսաք նոյն հայրենի յարկին տակ
Ամէնքդ ալ հէք, անդօր, վըշտաց անդիտակ,
Զեղ նոյն մայրիկին անուշահամ ջամբեց կաթ

Եւ նոյն ծընողք ձեզ կրթեցին խանդակամթ .
Ո՞չ , սիրեցէ՛ք զիրար , լըցէ՛ք ձեր սիրտեր
Եղբայրական սիրով զոր ձեզ շնորհեց Տէր .
Զի այն եղբարք որք չունին սէր և համբոյր ,
Կը նմանին այն ծաղկանց որք չունին բոյր :

Եղբայր մի գանձ է երկնատուր և անգին ,
Մեծագոյն յոյս թէ՛ մեծատան թէ՛ հէքին .
Միշտ սիրեցէ՛ք զիրար , մանկունք գեղունակ ,
Այդ սէրն անրիծ , ո՞հ , մի՛ երբէք մոռանաք :
Առանց սիրոյ՝ մարդն անբան է անրզգոյ ,
Ուր չըկայ սէր՝ յաջողութիւն ալ չըկայ .
Եղբայր էք դուք , յիշեցէ՛ք զայս յաւիտեան .
Սիրտ ուր այդ սէր եռայ՝ խնդից է կոյան .
Հրզօր է սէր , և զի Աստուած ալ սէր է ,
Նա որ զԱստուած սիրէ՝ զեղբայրն ալ սիրէ :

«Յուրաստան Մանկանց» 1887



ՍՈՒԱԿ, ԱՍՏՂ ԵՒ ՎԱՐԴ

(Ա. Ռ. Ա. և)



ՄՐԱՆ դիշեր մ'էր գեղեցիկ ,
Մեծատարած երկնից վրրան
Կը փայքիրլէր աստղիկ մ'աղւոր ,
Մինչդեռ սովակ մի երգեցիկ
Անոլ ձայնիւ մեղբածորան
Զասաղըն կ'երգէր յերգ որգաւոր ,
Այն սովակին յարեալ ի սէր
Կը հաւաշէր չքնազ մի վարդ ,
Կանգուն ընդ մէջ տերեւներու :
Յանկարծ , սոխակն այն փառասէր
Բացաւ թեւեր , թռեւաւ զբւարիթ
Ասոււզն ի ծոց , վարդէն հեռու .
Բայց , աւա՛զ , լոյն այն երերուն
Ուր կը զիմէր սիրտ սոխակին
Անհետացաւ յամպրս խաւար .
Նոյն պահուն և վարդն այն սիրուն

Հակեց ճակատն իւր հեղաղին,
Եւ փրչեց շունչն իւր վշտահար :
Սոխակն այն յիմար՝ հողին է մարդկան,

Աստղըն փառաւոր՝ յոյս անտեւական,
Եւ երջանկութիւն վարդն այն եղկելի .
Շատ անդամ հողին՝ անըստանալի
Եւ շացուցիչ դանձուց ի խնդիր,
Ոտնակոխ կ'ընէ բախտըն այն ընտիր,
Որ գեռափրթիթ վարդերով , առ նա
Իւր յօժար կամօք կը ներկայանայ :

«Թուրատան Մանկանց» 1887



Ա Շ Ո Ւ Ն



ՀԱ. աշուն , անցան աւուրք ամրան շրքեղ ,
Ուր ամէն բան կը փողփողէր գեղեցկագեղ .
Տըմսուր օրեր յաջորդեցին այն օրերուն .
Կարծես արեւն իսկ փոխեց գոյնն իր վառվրուսն :
Ուր այն մարդեր գեռապուսիկ , դալարազարդ ,
Ուր հոյլ ի հոյլ կը փթթէին շուշան և վարդ .
Սաղարթախտ ո՞ւր այն անտառք բարձրադիտակ ,
Ուր անըսպառ հնչէին երդք , և որոց տակ
Սննդունակ կուսանք , պարմանք կը շրջէին ,
Խօսակցելով վերայ բնութեան և վեհ էին .
Ուր են ծաղկունքն այն փափկամէջ , անուշաբոյր ,
Ոյց բաժակին թիթեռք տային հազար համբոյր .
Ո՞հ , ըսէ՞ք ինձ , ո՞ւր են հիմա քաղցրածայնիկ
Այն հոգենուադ աստուածուսոյց , սիրուն թռչնիկք ,
Մեռան արդեօք , ըսէ՞ք , արդեօք նոքա մեռա՞ն :
Թէ չէ , ինչո՞ւ չեն թռչըտիր երդ ի բերան :

Աշուն , աշուն , այդ ամէնէն մեզ զրկեցիր .
Բնութիւնն համայն կարծես բրիր դու ցան և ցիր ,

Ինչո՞ւ այդքան հասար արագ , ո՞ւ դու անգութ ,
Ի՞նչ քաղեցիր հարուածներէն այս անօգուտ .
Ամէն բանի խառնեցիր մահ , դառն և անլուր ,
Չորացուցիր կանանչաղեղ ըզդաշտ , բըլուր .
Թօթավիմցան նորաբոլբոջ տերեւք ծառոց ,
Որոնք միայն էին թռչնոց բունիկ , որրոց .
Յամաքեցան պէս պէս ծաղկունք հաճոյական ,
Վաղաթարչամ ինկան կոյսան ոսից մարդկան ,
Չրկայ թռչնիկ , չըկայ թիթեռ , չըկայ մեղու ,
Հեստ հեղեղատ դարձաւ ամէն առուակի , առու .
Մեծահատոր , թռւխ գուժարեր , ամպք անհամար
Կը պարփակեն յաճախ ըզպերճ երկնից կամար .
Պուրակն անշուք և ամայի կարծես կ'ողբայ ,
Սյսպէս տիրէ ամէնուրեք մահ աներկբայ :

Եւ սակայն , ո՞հ , չըլանք բնոււ գարունն անոյշ ,
Կամ ամառոււան այս օրերս որ թըռւա՞ն անյուշ .
Համակերպինք , քանզի նոյն է մարացուին կեանք .
Սյսօր կ'ապրինք , սակայն վաղը գուցէ չըկանք :
Կ'անցնին տարիք , մարդն իբրեւ խոտ կը թառամի ,
Իբրեւ ծաղիկ կ'իյնան վայելք իւր մի առ մի .
Ամէն բերկրանք իրենց յաջորդ ունին ցաւեր ,
Ամէն շինուածք պիտի փոխուին օր մի յաւեր ,
Օրէնքն այս է , անփոփոխ բան չը կայ բբնաւ ,
Պիտի անցնի , պիտի մեռնի ինչ որ ծընաւ ,
Յաշխարհի աստ չիք կատարեալ երջանկութիւն ,
Մենք չիւր ենք հոս , զի Երկինքն է միայն մեր տուն .
Բայց , լաւ կամ չար , բատ իւր վարուց , աստեղաց տակ
Յետ իւր մահուան մարդ կը թողու մի յիշատակ .
Բարի ապրինք , մեռնինք մաքուր և անարատ ,
Միւս կենաց մէջ պիտի տրուի մեր վարձքն առատ :

«Պուրասատն Մանկանց» 1887



ՄԱՆՈՒԿՆ



Ո՞բրիկ հրեշտակն անմերդ ի քուն կը հանգչէք .
Խաղաղական յորորոցին , իւր աչիր

Դեռարացիկ էին , —մանկանց ալ աչուին
Վարդի նրման քիչիկ քիչիկ կը բացուին .
Ոսկենանգոյն փափկիկ հերաց իւր գիտակք ,
Շուրջ ճակատին կազմած էին մի պըսակ .
Եւ կարմրափայլ կեռաս շրթունքն հեշտաբոյր՝
Սնապական սիրոց պատրաստ ի համբոյր ,
Մաքուր շնչէն կը շարժէին մեղմագին ,
Յար և նրման փափկիկ թեւոց սոխակին :
— կ'երագէր նա , անշուշտ երազ մ'անուշիկ ,
Զի մերթ ընդ մերթ կը հառաչէր նա յուշիկ .
Գուցէ մի այլ շըքեղ երկնից ի կամար ,
Կը տեսնէր նա փայլվուն աստղեր անհամար .
Կամ լուսաղարդ մի դաշտի մէջ ընդարձակ ,
Պայծառաղէմ անխօս զուարթունս հերարձակ ,
Որք մի մեծ պար կը դառնային , և ձեռքով
Զինքըն ևս հոն կը կանչէին իրենց քով .

Ո՛ զիտէ լինչ անոց ձայներ հեռաւեռը,
Իւր ականջին կը հնչէին դաշնաւոր :
—Կ'երազէր նա, գուցէ թռչնոց երգեցիկ
Թեթևասլաց ճոխ երամներ գեղեցիկ,
Կամ ծաղիններ, յասմիկ, շուշան և վարդեր,
Ոյց հեշտաբոյք կոկոնքն հազիւ են փթթեր .
Կարելի է կը տեսնէր նա մի վըտակ,
Որուն ալեաց վըրաց մաքուր և յատակ,
Ճաճանչափայլ կը ցոլանայր մի արեւ,
Եւ արծաթեայ այն վըտակին ի վերեւ,
Հողմախաղաց սիրուն պուրակ մ'անաւեր,
Շուրջանակի կը տարածէր զիւր ըստուեր :


*

Երանի՛ քեզ, ո՛ մանուկ, բիւր երանի,
Որ հոգեյոյզ զերծ ի ցաւոց այնքանի
Սուրբ երազօք կը խաղաղիս քաղցր ի քուն .
Զերթ ցողաւոր բոսորագեղ վարդ այգուն .
Երանի՛ քեզ, զի աշխարհիս այս ունայն,
Քեզ անձանօթ են տառապանք ամենայն,
Դու չըգիտես թէ լինչ է ցաւ, լինչ է սուդ,
Դու մանկական միայն թափես արտասուք,
Դեռ քեզ համար չէ խղճի խայթ, այլ տւա՛զ,
Անհնարին մըտածութիւնք, ուշ կամ վաղ,
Պիտի փութան խամրել զանրիծ քո ճակատ
Ուր այժմ համբոյլք դրոշմին մօր մի խանդակաթ,
Եւ փոխանակ այն արբուցիչ երազոց
Որք քո մատաղ միրարդ լլնուն ուկեղօծ,
Ահագնակերպ և ծանրակիր իրականն
Աչացդ հանդէպ պիտի պարզի տիսրական .

Յետոյ, աւա՛զ, մի օր ալ մեղ պէս և դուն
Ճաշակելով լինչ որ արուած է մարդուն,
Պիտի ըզգաս թէ դառն է կեանքն աշխարհի,
Ուր մանկան իսկ ժըպիտն անմերլ կը մարի,
Եւ ջերմ լալեօք պիտի անշուշտ վընտրունս
Քո մանկութեան օրերն անդին, վարդերես :

«Բուրաստան Մանկանց» 1887





ԱՄՊԵՐՆ ԻՆՉ ՕԳՈՒՏ ՈՒՆԻՆ



ԱՅԾՍՈՒ և զոլ օր մ'էր ձբմրան,
Փայլէր արեւն երկնից վերան,
Եւ մէկ քանի ծաղիկ, տերեւ,
Կաղդուրէին հողոյն վերեւ.
Սակայն յանկարծ՝ անձրեւարեր
Մեծատարած և մուժ ամպեր
Պայծառ զերկին այն կապուտակ
Ծածկեցին սև քօղի մը տակ:
—Հայրի՛կ, գոչեց փոքրիկն Արամ,
Խնչո՞ւ ամպերն այս խուռներամ
Պահեն մենէ զարփին աղուոր:
Աւելի լաւ չըլլար թէ որ
Ամառ ձըմեռ՝ զուարթագին
Եւ կապուտակ մընայ երկին . . .
Եւ հայրն յարտին բահին իւր յեց՝
Զաւկին այսպէս պատասխանեց.
—Զէ՛, որդեա՛կ իմ, Արդարն Աստուած
Մեղ անօգուտ բան չէ տուած,

Այն ջեռուցիչ երկին սիրուն
Կենսաբեր է մեր արտերուն,
Բայց սեւ ամպերն այն անհամար
Նաև պիտոյ են մեղ համար,
Քանզի նոքա են որ վերէն
Մեղի առաստ անձրեւ բերեն.
Առանց անսնց, որդեա՛կ, գիտե՞ս
Ի՞նչ կ'ըլլային դաշտ ու պարտէզ.
Կը չորանար համայն երկիր
Եւ մեր ողբոց անկարեկիր
Կը զըլանար մաղ ամէն բերք,
Կը ցամքէին նաև աղբերք,
Եւ մահարոյր ժանտ երեսով
Ամէնուրեք կը տիրէս սով:
Այսպէս նաև փորձանք անեղ
Եւ ձախող դէպք են որ շատ հեղ
Քան զհանգստեան աւուրս զուարթ
Յոյժ լաւագոյն գործին զմարդ:

»Քուրաստան Մանկանց« 1888





ԵՐԳ ՄՈՐ



Մ մայրական ծոցիս վերայ խաղաղիկ
Նընջէ՛ անպիշտ , սիրոյս պըտուղ անուշիկ ,
Փակէ՛ զաշկունադ աղուոր՝ ինչպէս մի ծաղիկ
Փակէ՛ զհեղիկ իւր բաժակ :

Ահա՛ դիշերն հասաւ , խաւար է երկին ,
Ուլք և գտուինք ի քուն մըտան քեզ նըման ,
Սրծաթափայլ ըսկաւառակ լուսնեկին
Ամպերու մէջ կուգայ ման ,

Օրօ՛ր , օրօ՛ր , ո՛վ իմ Զաւէն , քընացի՛ր ,
Թո՛ղ որ մայրիկդ հակէ մահձիդ ի սընար ,
Թո՛ղ որ երգէ նա զերթ քերթող անձանձիր՝
Ցիւր մայրական ի քընար :

Թէ եթերին ամէն զեփիւոք հեշտաբոյր
Գան վայիփայել զանմեղունակ քո ճակատ ,
Ոչ մէկն անոնց այնքան քաղցր է և համբոյր
Քան մօր քո չունչ սիրակաթ :

Թէ լուսաղեղ հրեշտակք անցաւ և անպիշտ
Գան օրօրել ըղքունդ անոյշ երգերով ,
Անոնց երգոց պիտի պակսի բան մը միշտ ,
Այն մայրիկին է գորով :

Օրօ՛ր , օրօ՛ր , ո՛վ դու տատրա՛կ իմ բունիս ,
Նընջէ խաղաղ և լուռ , անոյշդ իմ Զաւէն ,
Ամէն անմեղ մանկանց պէս դու ալ ունիս
Մանկիկն Յիսուս ապաւէն :

Դու ևս իմ կեանք , իմ միտակ սէր , դու իմ յոյս ,
Քո մէկ ժպտով բուժիմ ամէն ցաւերէս ,
Դէմքըրդ պայծառ ցոլացունէ ի հոգւոյս
Դէմքն հայրիկիդ վարդերես :

Դժբախտ զաւակ , զիտե՞ս արդեօք ուր է նա ,
Երբ դու խաղաղ ննջես ի գիրկ մայրենի ,
Հօրըդ մարմնոյն վերայ , աւա՛ղ , ծանրանայ
Ցըլին մէկ քար դասկանի :

Աշնանային առաւօտ մ'էր ցրտագին ,
Դու գեռ չեիր ծընած , որդեակ իմ սիրուն ,
Եւ իբրեւ խունկ տաճարին՝ հօր քո հոգին ,
Թռեաւ ի ծոց աստղերուն :

Ո՞հ, ի՞նչ ահեղ կսկիծ էր այն և ի՞նչ սուդ,
ի՞նչ գիշերներ անքուն լացի սրտաբեկ,
Ա՞խ, որդեակ իմ, թող իմ թափած արտասուք,
Զի վիճակին քեզ երբեք :

Զի այն ատեն կրնաս ցաւերս իմ դատել
Երբ մահն անգութ խոցէ ըղսիրտ իսկ քոյին .
Երբոր վաղ իսկ փըշը, աւա՛զ սիրոյդ թել .
Ի՞աշկունքդ ի հող մերթ հային . . . :

Ո՞չ, որդեակ իմ, ո՞չ, երջանիկ ապրէ՛ դուն,
Թող դառն հոգեր չխառնուին քո կենաց,
Մի՛ լար, որդեակ ապրէ զուարթ և ժպտուն,
Ի՞նձ թող ցաւերն այն անանց :


Արագ արագ պիտի սահին այս օրեր,
Պիտի մնձնաս և զօրանաս, բլլաս այր,
Եւ ըսկովես յայնժամ զայն որ քեզ օրէր,
Ըզքու ծերուկ անզօր մայր :

Ո՞հ, ի՞նդում պիտի լինի իմ սրտիս,
Երբ ի թեւ քո յենած շրջիմ յամրաքայլ,
Երբ դու յարգես զիս յալեւոր իսկ ի տիս,
Եւ զիս պատեն մանկունք այլ :

Պիտի օրհնեմ ըզքեզ ո՞վ Հայր բարեգութ,
Աստուած իմ, քեզ պիտի օրհնեմ ես յաւէտ,
Թէ շընորհես այրիացեալ աղախնոյդ
Ապրիլ գոնէ որդւոյս հետ :

Իսկ թէ, աւա՛զ, անջնջելի քո հրաման
Այնպէս վճռեց թէ վաղ դաւկէս բաժնուիմ,
Ո՞հ, թող առաջ մանեմ ի ցուրտ գերեզման,
Բայց շա՛տ ապրի դաւակն իմ . . . :

«Յուրաստան Մանկանց» 1888





ԳԻՒՂԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ✓



Ո՞Ս մանաւանդ պէտք է մանել ու խոկալ :
Ո՞վ մարդ , ի բա՛ց վանէ՛ զողի ոխակալ ,
Եւ սա անդարդ գոնէն անցի՛ր լուռ և մունջ .
Զի հոս հաղիւ լսուի հովին մեղմ մրմունջ :
Պարտէդ մ'է սա եկեղեցւոյն կից դիւղին ,
Պարզ մէկ պարտէզ , գերեզմանոց ալ տեղին .
Ցած են որմերն , հաղիւ քանի մը ծառեր
Մարդագեանոց վերաց զով շուք են ըրեր :
Տե՛ս , ո՛չ մարմար կայ հոս , ո՛չ սիւն , ո՛չ դամբան .
Հոս եղրօր պէս հաւասար է ամէն բան .
Հոս օթեւանն է խոնարհաց , ո՞հ , յայտ է ,
Մէկ փոսի մէկ խաչ , յաճախ այն ալ փայտէ .
Հազիւ ուրեք անոյշ ծաղկանց մէկ պըսակ
Հոս հանգչողին յայտնին ըղսիրտ և հասակ .
Վայրի խոսեր—ննջողին ձօն երկնքէն—
Այս մենաւոր փոսերն աչքէ կը ծածկեն .
Բայց նուրբ ճաշակին հոս բնութեան խառնուած .
Անմահ հողիքն ուղիղ տանին առ Աստուած ,

Եւ լըռութիւնն որ կը տիրէ անխրուով
Այց առնողին միտքը լընու խոհերով :
Երեկոյին , երբ կենսատուն մեր արեւ
Վերջին անդամ կուտայ երկրիտ զիւր բարեւ ,
Եւ լեռներէն կ'իջնէ դանդաղ դէսի վար ,
Մեռնող լուսէն իւր ճառագայթ մ'ողեվար .
Իբրեւ օրուան վերջին նուէր երկնառաք
Խաչերուն վրայ կը ձրգէ շող մի բարակ .
Յայնժամ թռչնիկն անմեղ որ անդ դեգերի .
Այն լըռակաց հոգւոց ընկեր կամ գերի՝
Դաշնակաւոր ձայնիւն անոյշ և աղու ,
Գիշերին մէջ տըխուր երգերն իւր հեղու .
Եւ շատ անդամ հետ թռչնիկն երգերուն ,
Արտահառաւչ ողբակից ձայն մ'երերուն
Երբեք երբեք կը բարձրանաց դէսի ի վեր ,
Եւ այն տարտամ խաւարին մէջ մի ըստուեր
Քարի մի վրայ ընդարձայած կոկիծէ՝
Աղօթք և լաց թափէ ւանուն մի հծծէ ...

*

Ո՞վ գիւղային գերեզմանոց դու պարտէզ ,
Մահուան նուէր եղած երես մի քարտէզ ,
Հովիտ խաղաղ , արտասուաց վայր լրակաց ,
Ուր հետղհետէ իրրեւ հասունքն հասկաց
Կ'իյնան մարդիկ , և հողոյն տակ կը ննջեն ,
Ո՞հ , ես ըլքեղ միայն ինոգրեմ Արարչէն ,
Այս՝ ցանկամ ես քեզ , պարտէզ մենաւոր ,
Գաուն կենաց յետ պայքարին ահաւոր
Երբ պարտասիմ և մահուան սուրն այն մանդաղ
Իջնէ վըրաս , և զիս զընէ ի դագաղ .

Երբ մէկ քանի ոտք հողոյ պէտք ունենամ,
Բիւր աւելի կ'ուզեմ ըզծոցդ անխընամ,
Քան թէ հարուստ դամբանաց գիրկն ոսկեղօծ,
Ուր միշտ նախանձն և հեռ հակեն իբրեւ զօծ:
Այո՛, այն մեծ չիրիմք ինձ չեն սիրելի,
Այո՛, ըզքեզ ես կը բազամ աւելի.
Ի՞նչ պէտք ունի մարդ երբ մնանի, դաւանայ հող,
Երբ որ մարմնոյն ինսայ զապիր որդ մաշող,
Ի՞նչ պէտք ունի այն մեծածախ շէնքերուն,
Գերեզմանացդ այդ ճոխ ոսկւով զարդարուն.
Կ'ինան անոնք, ո՞հ անոնք չեն դիմանար.
Քար մ'անոնցմէ պահելու չիք մեզ հընար,
Թէ այսօր քաջ ճակատ տուեր են հովին՝
Ուշ կամ կանուխ փոշւոյ նըման կը ցրուին:
Փոխան ամէն այդ պերծութեանց վաղանցուկ,
Ո՞հ, բաւական է ինձ լոկ փռս մի անձուկ,
Չը ծանրանայ թող վըրաս քար մի բընաւ,
Հոգիս ի՞նչ պէտք ունի վիմիդ այդ խոնաւ,
Առանց անոր կրնամ ննջել անխըռով,
Միայն նոճի մ'իր երկայն ուե թեւերով,
Իբրեւ անվերջ քընոյս պահպան զուարթուն
Գերեզմանիս վերայ հակէ թող արթուն:

«Թուրաստան Մանկանց» 1888



ՊԱՐԿԵՇՏՈՒԹԻՒՆ

Ս.Ռ. Բոյք իմ ՏԻՐՈՒԽՃԻ Ս. ՊՍԿԵՑԱՆ



ԻՐԵՄ ըզվարդ չքնաղագեղ
Շարժուն տաճար քաղցրաբուրիկ,
Զանոյշ շուշան, զյասմիկ շըքեղ,
Ոյց ցօլն այգուն տայ համբուրիկ:

Հզսիրատարի սիրեմ թոջնակ
Ոյր երդն հոգւոյս ցրուէ զթախիծ,
Զանմահ սոխակ և զաղաւնեակ
Տիպարք անձառ սիրոյ անրիծ:

Սիրեմ չքնաղ ես զարշալոյս,
Գեղածիծաղ ի գոյն վարդին
Երբ քաղցրածոր իթրեւ ըլլոյս
Շողք իւր ի խոր սրտիս կաթին:

Ս.յլ առաւել սիրեմ ես բիւր
Բղկոյս գողտրիկ պարկեշտասուն,
Հոգեակն անմեղ խնդից ըսփիւռ,
Հայեացքն անխար և միտքն հասուն :

«Թուրաստան Մանկանց» 1888



ՅԻՇԱՏԱԿ ✓



Ո.Զիի քըսան գարուն տեսաւ վաղանցուկ
Եւ մեռաւ նէ, սիրոյ եղաւ նահատակ .

Ամայի տեղ ննջեց, անզարդ և անշուք .
Չորի մը մէջ, ցուրտ անծաղիկ հողոյն տակ :
Անձրեւք իջան, և հողն ի հող վըճացաւ .
Չըմեռ մ'սնցաւ, գարուն ափուեց նոր վարդեր,
Յ'այն գերեզման դիմացի եօ սիրտս ի ցաւ,
Փոսն անյայտ էր, անձրեւն ըզհողն էր հարթեր . . . :

«Նրկագունա» 1888





Ե Ր Գ



Բիկոհն գէմ, երբ որ արե
իւր օրհասի փայլմամբք յետին
Պճնէ զծաղիկ և ըզաներնւ,
Եւ անհետի լերանց ետին,
Երբ սեւաթոյը մեծ մեծ ամպեր
Ծածկն զանոյշ երկնից ճակատ,
Եւ թռչնեկաց գարնանաբեր
Դադրին մնջիւնք խանդաղակաթ,
Երբոր լուսնուկ՝ և ասաղունք գոհար
Շիրմոց վերայ փայլին անդորր,
Հեծէ հոգիս, և վշտահար՝
Աչկունքս արցունք թափեն պղտոր :

Բայց երբ առտուն՝ դեռաբուժիկ
Կարմիր ճաճանչք արշալուսին
Վաղայարոյց իրր ըղկուսիկ
Հորիզոնէն ի վեր խուսին,
Երբոր թռչնիկք չքնաղաղեղ

Երգեն փափկիկ ծառոց վերան,
Եւ ոսկեթեւ թիթռուսնք չըքեղ
Ծաղկէ ծաղիկ վաղեն սուրան,
Երբ քաղցրահամ չուշան և վարդ
Սփունն անոյշ բուրմունքս ի վեր,
— ինդայ հոգիս և սիրա զուարթ
Երգեմ, մոռնամ վիշտ և ցաւեր :

«Երկրագուն» 1888





ՅԻՇԱՏԱԿ ԵՒ ԿՈԿԻԾ

ԵՆԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ ՎԵՏԱՀԱՐ ՍՐՏԻ



Ի՞ր էք մանկութեանս իմ չքնաղորեր,
Ուր չէր դառնութիւն սրտիս իմ ծանօթ,
Ուր երազ մ'անոյշ զիմ հողիս կ'օրէր,
Ուր աշխարհ չէր ինձ բանտ անլոյս, անօդ:

Բղձեղ յաւիտեան, աւա՛զ, կորուսի,
Եւ ձեր հետ շրթանցս իմ կորաւ ժըպիտ.
Աչկունք իմ անժամ անկան ի փոսի,
Ցամքեցաւ կենաց յիս աղբիւր վըճիտ:

Օր մի կարծեցի լինել երջանիկ,
Վա՛հ և այն երազ ոչ տեսեց երկար,
Հրեշտակն այն թըռեաւ և ես կեամ մենիկ,
Հոգւով դեռ յօժար, բայց մարմնով տըկար . . . :

Կ'ասլրիմ, այլ վաղ իսկ ծանօթ եմ մահուան,
Անհուանին կարօտն յիս կը զգամ արդէն,
Երկին իմ հոգւոյս վերջին օթեւան,
Եւ իմ փառք՝ զԱստուած ճանաչել մօտէն:

«Յագմավեպ» 1889





ՀԻՒԱՆԴ ԱՂՋԻԿԸ



Գընալը զինքը տեսայ մի անգամ,
Սեւերու մէջ թաղուած, տըժգոյն և նիհար
Ճակտին վերայ կըրէր մահուան խիստ պատգամ,
Սչերուն մէջ ալ մեծ հոգին վշտահար :

Զիթենեաց տակ նստած մենիկ կը խորհէր,
Հանդէպ ծովուն՝ ոյր նըմանէր իւր հոգին,
Ուսին վերայ ձըդած զլիսիկն ոսկեհեր,
Կարծես հրեշտակ մ'էր նա և ո՛չ խորհող կին :

Երեկոյեան ըստուերին մէջ, այն աղջիկ
Ինձ երկնային օդերեւոյթ թուեցաւ,
Նա կը խորհէր, ես լացի լուռ և մնջիկ,
Գուշակելով որ ի որտին կըրէր ցաւ :

ՀԷք որբ աղջիկ, վարդ թառամեալ այգուն մօտ,
Երկնից զաւակ, հոս անծանօթ, անոքիկ,
Մայր ալ չունէր որ զինքն հոգայր խընամոտ,
Եւ ոյր ի ծոց ըսփոփէին իւր հոգիք :

Պիտի մեռնէր, և էր մահուան իւր գիտակ,
Ժամէ ի ժամ մարէր կենաց իւր լապտեր,
Եւ ինքն հարկաւ կ'ըսէր, «Խննեմ հողոյն տակ,
Գուցէ այն տեղ դադրին իմ ցաւք ու վիշտեր . . .»

«—Ե՛լ, քոյր իմ, ե՛լ, արեւուն լոյս կը մարի,
Ի՞նչ կը խոկաս, մի՛ տխրիր, մե՛ծ է Աստուած,
Դեռ շատ մատաղ ես, հոգւով վեհ ու բարի,
Բզքեղ, երկրիս մեր՝ Տէրն ի զուր չէ տուած :

Տե՛ս, ի՞նչ ահեղ յուղին ծովուն գոռ ալիք,
Այլ վաղն անդրէն դառնայ խաղաղ հայելի,
Եւ քու սրտիդ՝ այսօր ցաւոց խաղալիկ՝
Գուցէ վաղիս փրկարար յոյս կը փայլի :

Զիա՞րդ մեռնիլ կ'ուղես, քոյր իմ, ո՞հ, զիա՞րդ,
Գիտեմ հիւանդ տպրիլ ծանր է և դժուար,
Բայց մեղմէ ո՞վ կ'ապրի անհոգ և զուարթ,
Մեծ քան զամէն վիշտ՝ մեռնիլն է, ո՞վ թշուառ . . .»

Յանկարծ այն հէգն ելաւ յոտին կանգնեցաւ
Եւ դողալով ըստաւ. «Դու ի՞նչ կը կարծես,
Որը և անոք՝ սիրսո ու հոգիս մաշեց ցաւ,
Ա՛լ յոյս չունիմ, բայց . . . մեռնիլ չ'մ ուզեր ես . . .»

*

Վայ քեզ, դժբախտ, ի զուր բարձիր զայդ բողոք,
Ամիս մը վերջ սեւ սեւ հողեր քեզ կերան,
Յուղարկաւոր քեզ գընացին չորս հինգ ոք,
Եւ մէկ պանդուխտ Տէր Հայր սեւ երդն ի բերան . . . :

«Ծաղիկ Մանկանց» 1889



ԵՐԿՈՒ ՊԱՏԿԵՐ

Առ ազնիւ բարեկամն իմ
Պ. Երուսանդ Յովզաննէսեան

Ա.



ԵՆԵՍԿՆ է մեծ, տաք, լուսաւոր, զարդարուն,
Զուարթագեղ որպէս չքնաղ մի գարուն,
Թաւ և փափուկ դորդեր ծածկեն ըզգետին,
Ճոխ նըկարից ներքեւ պատերն անհետին,
Ոսկի քանդակք, ծաղկունք, շըզարշք հեշտաբոյր,
Եւ ջահք՝ աչաց ազգեն անոյշ հըրապոյր:
Դեկտեմբերի վերջին զիշերն է սյն օր,
Կաղանադն ուրախ ի դահ բաղմի անդանօր,
Ինձոյից ժամն հասաւ, պատրաստ է սեղան,
Կոշնականներն անձրեւի պէս կը տեղան.
Ամէնուն դէմք վառի, գինին անարատ

Իբրև զուարձ աղբիւր վազէ յորդառատ,
Հսպասաւորք կ'երթեւեկն անհոմիւր,
Ուրախ ձայներ, երգեր, ծիծաղք ու ծափեր,
Ոտից դոփիւնք, դաշնամուր, պար և կաքաւ,
Էզթաղն ամբողջ կը դըղըրդեն աղմրկաւ,
Սենեկին մէկ անկիւնն յատուկ է մանկանց
Վարդի պէս թարմ, առոյդ, զուարթ գեղապանձ,
Հինգ վեց տըղայք կըրսակին մօտ կը զրօնուն,
Կաղանդն առատ պարգեւ բերաւ ամէնուն,
Փայտէ ձիեր, տուներ, թմբուկ, խամաճիկ,
Ամենայն ինչ ունին հոն, մանչ և աղջիկ,
Փակուկ գորգին վերայ՝ միրգ ու շաքարի
Մէջտեղ նստած, խաղան առանց պայքարի . . . :

Ա.

Զմրան ահեղ վըչէ քամին խստաշունչ,
Գիշերն է մութ, մենեակն անձայն անշըշունջ,
Գետնի վերայ կէս լուսաւոր և ցրտին,
Անպատճապար, անզարդ խըցիկ մ'աղքատին,
Մայրիկն հիւանդ՝ անկողնոյն մէջ կը դողայ,
Երկու պղտիկ աղջիկ ու մէկ մանչ տըղայ՝
Գրեթէ երեքն ալ մերկ, աղտոտ ու նիհար,
Իրարու քով կը դողդոջն սառնահար,
Եւ կուլան, քաղցն անոնց հոգին կը տանջէ,
Պատառ մի հաց չը կայ, հայրիկն ի տան չէ,
Սիրտ վիրտոր, միաք խըռավեալ բնդ այս ցաւ,
Կէս օրուան մօտ գընաց ու դեռ չը դարձաւ,
Դժբախտ մանկանց համբերութիւն կը սպառի,
Սովէ մեռնին պիտի ի ցուրտ խաւարի . . .

Թեստարած գիմնն ի զիրկ մայրիկին,
Եւ ահաբեկ կը մրմիջեն վշտագին.
— Անօթի՛ եմ. — Ես ալ, — Ես ալ, ո՞հ մայրի՛կ ։
Մայրը լալով կ'ըսէ. «Կեցէ՛ք մի վայրիկ,
«Ո՛վ անուշիկ զաւակներս, բան մը չունիմ,
«Խնչո՞ւ ի զուր կը կենեքէ՛ք բզմիրան իմ.
«Բապասեցէ՛ք, հայրիկը գայ. «— Ո՛վ Աստուած,
Մենք սովատանջ հոս կը մնանինք մուցուած,
Մինչ տւելորդն այլուր առատ կը ավտես,
Ո՛վ Տէր, ինչո՞ւ մեզմէ դարձաւ քո երես.
Սյուոց զուարթ կենցաղ, բերկրանք և յոցեր,
Երբ մեղ չոր հաց խակ չըկայ. — Մյա է քո սէր. —
Ցուրտ հողերուն վերայ արտօսր ի յական,
Ի ծունր իջած՝ մայր և մանկունք սիրական
Աղօթեցին հերկեկածայն և անգօր—
«Ըգհաց մեր հանապաղորդ տո՛ւր մեղ այսօր :»

Հստուեր մահու տակաւ սիրէր այն խուցին
Երբ յանկարծուստ հիւղակին դուռ բաղխեցին.
Մօրն և որդւոց սիրտերն յուսով տըրոփին.
Ո՛րքան մնձկաւ ըսպասեցին այն քոպէն.
Բերկրապատառ զիմնն վութեղ ի դռնակ.
— Հայրիկն է, ի՞նչ բերաւ. — Մի չոր նքկանակ . . .
«Ծաղիկ Մանկանց» 1899





ԳԱՐՈՒՆ



Հ, զի՞ չքնաղ եկաւ դարձեալ այս գարուն,
Իբրեւ ներսղ երկնից ժըպիտ մի պայծառ,
Հըշտակ շքեւղ որ իր շնչով վառվըռուն
Զամենայն ինչ փթթոյց ի դեղ իւր անճառ :

Զըմեռ տըխուր սրտից տալտուկ էր թափեր,
Եւ ըզբնութիւն ներկել էր ձիւնն ըսպիտակ,
Զքնաղ դարնան առաջին շողն յուսաբեր
Զուարթ աւուրց զարթոյց ի մեղ յիշտատակ :

Ինդաց երկին, ինդաց երկիր համօրէն,
Ծով և այերք սիրով միմեանց ժպտեցան,
Շիթ մի անկաւ երկնից պայծառ կամարէն
Եւ բիւր ծաղկունք ի յայտ երկն ցիր և ցան :

Իբրեւ անվերջ կանաչ պարտէղ մի շքեւղ
Դալար փափուկ ծածկեց ըզդաշտ, լեռ և ձոր,
Եւ թռչնեկաց գաշնակք անոյշ ու գեղգեղ
Սնհուն խնդիր լըցին զանտառ ու զծործոր :

Այլ վահ, քանի՛ք այս պերճ գարնան չը հասան,
Քանի՛ք ի հող մլտան ձմրան հովերով,
Դժբախտ հոգիք, որմաց ոմանց օրհասին
Երբեմն մօր մ'իսկ պակասէք ջերմ գորով :

Մին պատանի, միւսն տիւեոր, մին կոյս մի՛
Որոց անհուն սիրոյն երկին լոկ բաւեր,
Եւ միւսն էր մայր, ընդ և այն փոյթ կը մեռնի
Զի ցաւ մ'ահեղ գարձոյց ըզսիրտն իւր յաւեր :

Աւա՛ղ, ինչո՞ւ մնուան ծաղկունքն այն քնքուշ,
Ո՞հ, և մեղ հետ չեն վայելեր զայս գարուն,
Այլչափ էր կեանքն անոնց, անհետ և անյուշ,
Ինչո՞ւ ննջեն ի զիրկ ցրախն հողերուն . . . :

Բայց երանի՛ անոնց, լալեաց չե՛ն արժան,
Անոնք միայն զարթեան այս մեծ երազէն,
Յաւիտենից ի ծոց ուր չիք մահ գաժան
Գնացին խաղաղ, յերկինս անդ մեղ կը սպասեն :

Ապրիլն է լաւ, բայց մեռանել հարկ է մեղ,
Լաւ է գարուն, այլ և տըխուր կայ ձըմեռ.
Բիւր երանի թէ յետ կենաց քաղցր ու հեղ
Մահն ի յերկինս առաջնորդէ զհոգիս մեր :



Ի ՄԱՀ ՊԱՏԱՆԻՈՅՆ



ՂԲՈՐՑ արցունք և ծընողաց ողբ և կոծ
է զի աւազ, յաստիս ընդվայր հեղանին
Ի մեծ կզզի, հանդէպ ծովուն և հողմոց՝
Էնդ այդ աշնան մեռաւ գժբախտ պատանին . . . :

Դարուն կենացն ըզնս պճնէր վարդերով,
Մահն այնքան վաղ թառամեցոյց զայն վարդեր,
Սյժմիկ ի հող ննջէ, խաղալ, անխըռով,
Էնդ դուռն շիրմին անցաւ հողին, խօ՛լ թիթեռ:

Ո՞հ, զի՞ տըխուր հնչեց այն ժամն ահաւոր,
Բօթ աւածին աղիտաբեր ձևմեռան,
Դառնակսկիծ գուժ զոր շրթունք բիւրաւոր
Զերմ արտասուօք յածեն բերնէ ի բերան:

Վահ, իւր մատաղ հասակին, վահ իւր փառաց,
Ո՛քսափ յոյսեր, աւազ, ըզնետ իւր տարաւ,
Ոչ իւրայնոց միայն ի սուգ անմուաց,
Այլ և բաղմաց աղդեց այս մահն անիրաւ:

Նա ճշմարիտ պարկեշտութեան էր տիպար,
Միտք հանձարեղ, սիրտ ըզգայուն գթառատ,
Էր միշտ պատրաստ ի սուգ, այլ նոյն և ի պար,
Ի խնձոյից կենաց ելաւ անարատ:

Վըճիռ անդարձ ճակատագրին անողոք,
Որ ըզծաղկանց զընտիր ընտիրան որոնէ,
Կայ ման դժիսեմ, և մեր աղերսք և բողոք,
Ի գերեղմանս յանդին, օրէնք ի բընէ . . . :

Եւ արդ, ինչու յարիլ ունայն կենցաղոյս,
Մեռեալք արդեօք չե՞ն քան ըզմեղ երջանիկ,
Զմեղ յերկրի աստ օրօրէ միշտ պատիր յոյս,
Նոքա զերկինս զըտան իւրեանց հայրենիք:

Ո՞հ, չը խոռվինք ննջեցելոց քունն անոյշ,
Փոխան երկնից ի՞նչ գոհացում պիտի տանք,
Զվայի՞լս կենաց, միայն տատա՞սկ, միայն փուշ,
Լաւ ևս է որ նոքա ննջեն անլըտանդ:

Երթաս բարեա՛ւ, և դու, ծաղի՛կդ երկնատենք
Քու մեծ հոգեոյդ չեր բաւական մեր երկիր,
Այլ չենք ըսեր թէ հեռացար դու ի մէնջ,
Քեզ անկ է լալ ընդ մեր վիճակ վշտակիր:

Խորհրդաւոր ի դամբանիդ լըռակաց,
Հանդի՛ր ուրեմն յանմանական յալդ ի քուն,
Վերջին ձօնիկ մեր քեզ՝ մեջիւնք թռչնեկաց,
Եւ յիշատակդ ի սիրտըս մեր միշտ արթուն:

«Ծաղիկ Մանկանց» 1898



Ի ԶԲՆԱՆ ԳԻՇԵՐԻ ✓



ԻՇԵՐ չքնառդ գեղեցիկ,
Երկին անամազ անրսառեր,
Սիրող սրտից՝ ոզդեցիկ
Կարդան այերք հըրաւեր:

Խոնջ և լքեալ իրը ըմբիշ՝
Ննջէ խաղաղ Մարմարան,
Չըպի լուսնակն ակնապիշ
Մանրիկ ալեաց իւր վըրան:

Հեռուն՝ ըստուերք մեծայաղթ
Շարժին ի կէս խաւարի,
Ֆէնէր-Պաղչէն զերդ գըրախտ:
Զուրերուն մէջ կը վասի:

Լուռ են երկինք և երկիր .
Շիջեալ հոգւոց աննախանձ,
Իրեւ աչկունք կորեկիր
Հային աստեղք ի բարձանց :

Ո՞վ անպատում հրրապոյր
Լուռ գիշերաց դարնային,
Թռանին հոգիք ի համբոյր
Մըտածութեանց երկնոցին :

Ծնչէ զեփիւռն անուշակ
Յարեւմըտից ի կուսէ ,
Եւ հաճոյից սուրբ ճաշակ
Քզմիրու ի խոր կը յուղէ :

Երաղք և տենջք անըման
Բզքեղ տակաւ կ'ողովեն ,
Դիւթեալ մըտացդ յանդիման
Պարզին դաւառք ոսկեղէն :

Ո՞վ դուռն յուղմանց անյատակ
Խորհրդաւոր դուք ժամեր ,
Որպիսի՛ քաղցր յիշատակ
Զարթուցանէք ի սիրտ մեր :

Դիշերուան մէջ սրտախունդ
Կամ ես լըսիկ պատկառոս ,
Անձանօթին խորանդունդ
Այրէ տակաւ զիս կարօս :

Անհունութիւն , ի՞րը անոյց
Ի՞րը յանկուցիչ պատկեր քո ,
Դու ինձ ածել տաս ի յուշ
Զէտին անմահ գերազոյ . . . :

Մե՛ծ ես , Աստուած իմ , մե՛ծ ես .
Բովանդակ սէր ես անձառ
Իմ իսկ տըկար կազմածէս
Լուսածագիս անպատճառ :

Զանմահ ըզփառադ ու բարին
Պատմին ասսեղք և լուսին ,
Ի լըութեան գիշերին
Բընաւք ըզքէն ինձ խօսին :


Սրեւ կենաց զըրախտի՝
Դու զմեզ ջեռնուս հայրաբար ,
Գիշերց ցողիկն արծաթի
Ցօղ շընորհացդ անըսպառ :

Այդն անուշիկ վարդասիփիւռ
Գահուդ պատկեր պերձիմաց ,
Շունչք վոթորկաց և զեփիւռ
Պատգամաւորք քոց կամաց :

Ո՞վ անըսկիւբին , անվախճան
Յաւիտենի՛ց քաղցրիկ լոյս ,
Դու մեր կենաց խըրախճան ,
Դու մեր միա՛կ վերջին յոյս :

«Պատկեր», Հանդէս կիսամսնայ 1890





ԱՇՆԱՆ ՀՈՎԵՐ



Նկե՛ք տերեւք, կանաչ ըստուերք անտառին,
Տըխուր աշնան փրչն հողմունք ցրտաշունչ,
Գոս և ցամաք, ինկէ՛ք, թեթեւ ի շըշունչ,
Ինկէ՛ք տերեւք, մահուան ի ծոց խաւարին....:

Ինկէ՛ք ծաղկունք, կարմիր, կապոյտ, ըսպիտակ,
Ցուրտ փըչեց հովլ, թառամեցաք կենազրաւ,
Աշուն զերկիր ծածկէ ձեր ճոխ աւարտւ,
Ինկէ՛ք ծաղկունք, ինկէ՛ք ի փոսն անյատակ....:

Ինչպէս տերեւք, ինչպէս ծաղկունք թալկանան,
Այնպէս և մարդն ի ցրտահար շունչ աշնան՝
Վաղ իսկ աւա՛ղ, դառնայ փոշի մոխրագոյն....:

Սակայն ծաղկունք, տերեւք անհետ կորընչին,
Մինչ մարդն հոգի՝ անմահ պատկեր իւր Հասաշին,
Ցանլախճան կեանս փոսի ի ցուրտ այն փոշւոյն:
«Պատկեր», Հանդէս կիսամսեայ 1890



ԱՐ ԶԻՒՆ



Վ նազելաճեմ դու ձիւն ըսպիտակ,
Մեզ ի՞նչ ես բերեր կակուզ գորզիդ տակ.
Դիշերայն լըոիկ իջեր ես յերկիր,
Զիւն, վերջին անգամ մեզ բարեաւ եկիր:

Ի բարձանց երկնից, ո՛վ հոգեակ բարի,
Լըսեցիր ո՛րչափ լացինք այս տարի,
Եւ մեր ընդարձակ սրգոյ սև դաշտին
Ուզեցիր ձըգել ճերմակ քող հեշտին:

Անհուն էակին հրեշտամկ գըթասէր,
Տեսար դու ո՛րչափ պեղիցինք փոսեր,
Զերկին թողուցիր, զիշերայն հասար
Զայն հողերն ամէն ծածկել հաւասար:

Իջի՞ր, ո՞հ, իջի՞ր + ո՞վ ձիւն, շատ կան դեռ,
Հարիւր հարիւրովք ինկան այն վարդեր,
Իջի՞ր, թող խառնին ի քեզ արտասուք,
Եւ գուցէ քեզմով դադրի դառն այս սուգ . . . :

«Պատկեր», Հանդէս կիսամսեայ 1890




ՎԱՅՐՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ




ՆԶԵՑԵԼՈՅ ի դաշտ գայի գիշերով
Լուսնակին հետ . նա շող ունէր, ես արցունք.
Ես սիրտ յուզեալ, նա մելամաղճ, անխըռով,
Մև սե շիրմաց մէջ ժուռ և կանք անշըշուկ :

Հարիւրաւոր նլոնչողք կային անդանոր,
Կ'ըսէին ինձ . «Հո՛ղ ես, հաշտ լեր ընդ մահուան» .
Վիմաց խորէն զային խորհուրդք նորանոր,
Հողեակս ասէր . «Թո՛ղ զիս, ա՛յս իմ օթեւան . . . »

Եւ յիշատակք, քանի՛ յուզիչ, այլ անոյշ,
Եւ խայթք խըդճի և ապաշտոք անկերծիք . . .
Այսպէս ցաւօք ծանրաբեռնեալ զիմ ըզյուշ՝
Թողի ըզձեզ . . . շիրիմք, բարեաւ մընասջիք :
«Պատկեր», Հանդէս կիսամսեայ 1890



ՄԱՅ ԿՈՒՍԻՆ



Յամարեց սւ խոտն եւ թօթափեցաւ
ծաղիկն. Եսայի, Գլ. Խ. 6:

Է չեմ կորող այսչափ ցաւոց դիմանալ,
Թշուան աղջիկ, աւազ, Աստուած իմ, Ան ալ...
Այնչափ աղնիւ, այնչափ մատաղ ու բարի
Էսկ մ'անոյշ՝ շուրա հողերուն տակ մարի...
Առ ինչ ուրեմն այնչափ խընամ մայրիկին,
Է՞ր վաստակէր այնչափ այդ հէք այրի կին,—
Թէ այսքան վաղ պիտի մընար անդաւակ. —
Ռվ մարդ, գրուած է որ ըլլաս նըշաւակ
Եւ խաղալիկ բախտին անդութ հարուածոց. —
Ծաղիկ մ'էր նա, հաղիւ բացուած մօրն ի ծոց,
Անուշաբոց այլ մենուոր մի ծաղիկ,
Իբրեւ զամբիծ ճերմակ չուշան խաղաղիկ.
Այլ տե՛ս, զիա՞րդ կեսոնքն իւր եղեւ վաղանցուկ,
Այն թարմ հասակն անկաւ ի փոս մի անձուկ,
Այն հուր աչեր նոււաղեցան, այն շրթունք՝

Ոյց իմաստին զարմանային իմաստունք,
Լուռ անմրմունջ արդ կը նընջեն, այն այտեր
Զոր մօրն համար վարդիւք պըճնեց ինքըն Տէր,
Մահուան ձեռամբ գունաթափիկ և նիհար
Կամ սառնակերպ որպէս թռչուն նետահար.
Եւ այն մազեր, և գեռ անտամպ այն ճակատ,
Քզգայուն սիրտն այն և մարմին խլնդակաթ,
Բոլոր այն գեղ կուսին ի հով ցնդեցաւ...
Ռվ Տէր, ինչո՞ւ մահկանացուին այսչափ ցաւ,
Ինչո՞ւ արդեօք թողուս մայրերն անորդի,
Հիմ տաս և հիմ առնուս, կուսին նորատի
Ճակատն անողջ է՞ր խամբեցնես հողոյն տակ.
Տէր, զի՞ է մահ, և ի՞նչ է քո նըպատակ:

Ինչեր գացին, աւազ, ինչեր ալ կ'երթան,
Ռըչափ քաղցրիկ յոյսեր մարին ի մըթան,
Ռվ անթափանց գաղանփք, գիտե՞նք թէ ինչո՞ւ
Գնդակ մ'անդութ զարնէ զթռչնիկն օդաշու.
Կամ թէ ինչո՞ւ ծաղկունք անժամ կը խամբին.
Գիտե՞նք ինչու բազմանան որքն ու այրին:
Կեանքն աշխարհիս երազ մի է վաղանցուկ,
Ամէն յոյսեր, ամէն փափազք և անձուկք
Առ'ւս են, աւազ, մահն է միայն ճշմարիտ,
Ի զուր ցաւոց խնդրինք պատճառ կամ առիթ.
Հիւծում մի մեծ ընտութեան մէջ արդէն կայ.
Ամէն բանի կարգաւ վախճան պիտի գայ...
Սակայն, արդեօք այսպէս է վերջն ալ մարդոյս,
Գերեզմանին գոնէն անդին չի կայ լոյս,
Նիւթոյն մահուամբ կը վերջանա՞յ ամէն բան,
Սիրող սրտից չի կայ այլ մէկ ըսփոփան:

Ի՞նչ է հոգին զոր կոչենք շունչ , ո՛վ Աստուած ,
Արդեօք անոր վերջին բան մի չէ պահուած .
Տէ՛ր , ուր կ'երթան մեր ոփելիին հողմավար ,
Պայծառ ի լոյս , կամ թանձրաստուեր ի խաւար
Օր մի զանոնք պիտի գտնու՞նք մննք դարձեալ . . . :

Հանգի՛ր խաղաղ , ո՛վ կոյս աղջիկ սղբացեալ ,
Ի լըռակաց դամբանիդ , ո՛վ հէք թռչնիկ ,
Ոչ առ յաւէտ պիտի մընաս դու մննիկ .
Շիբամէն անդին դեռ կեանք մի կայ մեզ համար ,
Կապոյտ երկնից փայլվլուն աստեղքն անհամար
Քեղ պէս հոգիք են , վերացեալ աշխարհէս . . . :
Եւ դու , ո՛վ մայր , տղջիկդ ի զուր կ'աշխարես ,
Ի զուր հեծես , և հառաչես ընդունայն ,
Ո՛հ , փըսոց մէջ մի՛ որոներ ծաղիկն այն .
Արխացի՛ր , նայէ՛ երկնից կապոյտին ,
Հո՞ն է դստրիկդ , հո՞ն կ'ապրի , հո՞ն վերստին
Ուշ կամ կանուի պիտի փարիս դու զաւկիդ .
Միբա առ , ո՛վ մայր , տա՛ր այս ցաւոց մահառիթ ,
Մի՛ անիծեր զԱստուած , զաշխարհ և ըղքեղ .
Այդ դառն ողբեր , այդ հառաչանքդ աղեկէզ
Ո՛վ մայր , զաւկիդ մեծ վիշտ կուտան երկնից մէջ .
Լա՛յ , թշուաւու կին , բայց կա՛լ զհաւատ քո անչէջ .
Հոգւով յօժար՝ զիտեմ , մարմնով ես տըկար .
Լա՛յ , բայց յուսա՛ , Աստուած քեղ տայ մըլսիթար . . . :
«Բագմավէալ» 1890



ԱՐԴԱԼՈՅԱ



Հ . արշալոյս , արշալոյս ,
Պըսակ փառաց Անմահին ,
Իցիւ վշտոք լըցելոյս
Աչք յար ի քեղ մընային :

Քեղ ո՛վ հընոց գունագեղ ,
Արդարութեան ալ պատկեր ,
Զօնէ թռչնիկն ըզգեղգեղ ,
Ես ըզհոգեակս աղօթկեր :

Ահա դարձեալ ոսկեվարս
Ցառագաստէդ վարդաբոյր ,
Ելար , ինչպէս նորահարս
Կ'ենէ չիկնոտ՝ այլ համբոյր :

Ծիրանեգոյն ներկեցան
Երկինք, լերանց ալ սարեր,
Զականողիսդ հրացան
Զիւրե ծովիկն է առեր:

Ահա տակաւ քայլ առ քայլ
Յնդին ըստուերք, և երկիր
Զարթնու, զարթնուն և սիրտք այլ
Օրհնել զքեզ, ջահ լուսակիր:

Ամպեր կապոյտ և ճերմակ,
Ի քաղցրիկ շունչ զեփիւոյն,
Հուր մազերուդ վարչամակ՝
Դլայդ վերեւ կը թըռին:

Զայն տայ սոխակն անուշիկ
Վարդին, և վարդն ամբչկոտ
Բզկուսական ծոցն՝ յուշիկ
Բանայ, բուրվառ քաղցրահոտ:

Ո՞վ արշալոյս, արշալոյս,
Անմահութեան գահ և տուն,
Կը սիրեմ զքեզ, Սատուծոյս
Անձառ խորհուրդ իմաստուն:

Ի խորս հոգւոյս վշտահար,
Ուր յիշատակք կան թաղուած,
Ո՞հ, դու ժըպիտ մ'ես գոհար,
Զոր պարզեւեց ինձ Սատուած:

Սիրեմ ըզքեզ և կուգամ,
Սզբիւր լուսոյ անազօտ,
Լուսնալ ըզսիրտս անըզգամ
Ի քեզ, տմշն առաւօտ:

Հոս ճակատէս մի առ մի
Կ'երթան սեւ ամպք տիսրութեան,
Եւ տարակոյնն, ուր թոռմի
Հոգւոյ ծաղիկըն գունեան,

Իւր լայն ու սեւ թեւերով
Մըտացս ըզծով չը խռովեր.
Եւ կ'ամբառնամ անխըռով
Զաշս ու հոգիս իմ ի վեր


Թըւիս յայնժամ ինձ քաղցրիկ
Պատկեր կենացս իմ վերջին,
Եւ կործեմ զիս անդորրիկ,
Փոխեալ ի զիրկ Արարչին:

Երանութիւն երկնաւոր,
Սակայն երազ վաղանցուկ,
Դեռ չեմ մեռեալ, հարկ է որ
Կոխեմ զայսարհս այս անձուկ:

Գէթ մի՛ մոռնար զիս բընաւ,
Ո՞վ արշալոյս քաղցրոզի,
Մինչև փոսին մէջ խոնաւ
Անշունչ մարմինն իմ փակի:

Տուր քաղցրիկ յոյսդ իմ սրտիս,
Ապրիլ, կըրել ինձ ուսո՞ւ.
Ինչպէս որ դու կը ժպտիս,
Ժպտիմ և ես առ յաւսոյ:

«Պատկեր», Հանդէս կիսամսեայ 1891



ՎԵՐԶԻՆ ՏԵՐԵՒՔ



Իթնեն տերեւք, ահա՛, մայր իմ,
Ու կը մարի արեւն աշնան.
Անոր պէս ես ալ կը մարիմ,
Ու կայծք հոգւոյս հող կը դառնան:

Ո՛վ յօյս, ի զուր ինձ կը ժպտիս,
Չեմ ես, ալ չեմ երկրի բընակ.
Հաղիւ բայցուած աշկունք սրտիս
Կը մեռնիմ ես անժամանակ:

Ո՛րչափ արտօսը ու ցաւք մաշոլ
Հիւծեցին զիս մինչեւ ինկայ.
Ա՛ւ լըմընցա՛ւ, լոկ քայլ մը կաց
Մահուան մահէս մինչեւ ի հող . . .

Կ'երթա՛մ, բայց քաղցր երազներով
Առի է դեռ հոգիս խըռով . . .

Այս աւերեալ իմ հոգւոյս մէջ
Ուր շունչ մ'անզօր հազիւ մընաց,
Կենաց, սիրոյ վասփաքանաց
Դեռ կը վառի հրդեհն անշէջ :

Սրդ, վրչեցէ՛ք, ձմբան հովեր,
«Մեռի՛ր» ըստ վըմիոն անդարձ.
Երբ որ մընան ծառք անըստուեր,
Հզնող գլխոյս առնեմ ես բարձ :

Մընաս բարեա՛ւ, մայր իմ անոյշ,
Վէրք մ'ալ սրափիդ արփանահոս .
Կ'իջնէ զաւակդ ի փոսն անյուշ,
Ու գքեղ մընակ կը ձըդէ հոս . . . »

| Մըուընջեցին հոգմունք ձմբան,
Եւ առաւօտ մ'արշալուպին՝
Թօթափելով բեռն իւր ուսին
Մըտաւ յանքոյթն ի քընարան :

Մերկ, անծաղիկ դըրին ի հող
Յաւոց զաւակն այն հարազատ,
Ու վշտահար մօրմէն ի զատ,
Վահ, չունեցա՛ւ վըրան լացող :

«Պատկեր», Հանդէս կիսամսեայ 1891



ԳԱՐՈՒՆ

Վ. Ե Ր Ա. Դ. Ա. Բ Ձ



ՈՅԲ իմ, ահա վարդարուն
Նորոգ եկաւ մեղ գարուն,
Սրտիդ՝ հոգւոյդ պէս կուսան
Ոհա ծաղկունք ոյլ բուսան .
Հասաւ տու մեղ զով զեփիւռ
Խնկոց բուրմամբ քաղցրասփիւռ .
Հասի՛ր և դուն վարդերես,
Ուր ես, ո՞չ քոյր իմ, ո՞ւր ես :

Դու խոստացար մեղ գարնան
Գառնալ երբ հաւք կը գառնան .
Դարձան թռչնիկք ի բունիկ,
Մենք քեզմէ լուր մը չունինք .
Հզքեղ մօտիկ և հեռու
Հարցինք ամէն հովերու,
Ամէն զեփիւռք և կուսանք
Հսին . «Ճեր քոյր չը տեսանք» :

Դարձեալ ըղքեղ անձկազին՝
Հարցինք նորեկ սոխակին,
Եւ խնդից երգն ի բերան
Առ մեղ համող ծիծեռան.
Բայց . «Չը տեսանք ձեր Պայծառ» ,
Կ'րան սոխակն ու ծիծառ ,
«Ծով անցանք, դաշտ ու բըլուր ,
Իրմէ բընաւ չունինք լուր :»

Հարցինք ծաղկանցն այն շըքեղ ,
«Ուր է ձեր քոյրն աչագեղ» ,
Այլ վահ , գոհարք դըրախտին
Հայեցան մունջ ի գետին .
«Դուք գոնէ , դուք , ահ ինչո՞ւ
Զէք խօսիր , ամպք օդաչու ,
Զեր ծոցին մէջ անդորրիկ
Զինքն ալ ինչո՞ւ չը բերիք . . . »

Այսպէս ուրեմն , ո'վ կուսիկ ,
Երազ մ'էր այն խաբուսիկ ,
Այսպէս , աշնան այն առտուն
Յանդարձ ուղի անկար դուն ,
Ալ չես կոխեր զայն երկիր
Ուր մենք դեռ կանք վշտակիր .
Զերծ ի բախտին հարուածոց
Հողոյն ննջես արդ ի ծոց . . . :

Հանգի՛ր , ո'հ , քոյր իմ , հանգի՛ր ,
Ոչ մեղ նըման տարագիր .

Կանուխ մեռար , և սակայն
Կեանքն ի՞նչ է սուղ կամ երկայն .
Ուր թէ և մենք գայինք շոյտ
Ի հանգրուանդ այդ անքոյթ .
Հանգի՛ր , երնեա'կ քեզ հաղար ,
Լուսոյն քան զմեզ շուտ հասար :

«Քազմավեպ» 1891





ԱՐ ՄԱՅՐԻ ԻՄ



ԱՅԲ իմ, աղբիւր կենացս, աղբիւր իմ սիրոյս,
Ռվ իմ բարիքս, իմ յոյսս, իմ գանձս երկնաձիր.
Ռվ որ հոգւոյդ նըման հոգիս երկնեցիր,
Եւ աչքերուս տուիր Աստուածըդ քու լոյս:

Մայր, ժամանակն, աւազ, մեզմէ կուտայ խոյս
Ու մազերուդ կ'իյնայ ճերմակ ցան ու ցիր.
Մի՛ թողուր զիս, մայր իմ, կեցի՛ր, ա՛հ, կեցի՛ր.
Դեռ շատ արեւ պէտք է թափես իմ գլխոյս:

Մայր իմ, ծոցիս մէջ քեզ պահեմ ապահով.
Չառնեն ոսկերքդ աղիտաբեր մահուան հով.
Կեանքըս կեանքէդ կախուած է, տե՛ս, ո՛վ մայրիկ.

Հարիւրներով հարուածք իջնան թող սրտիս.
Թող ալեկոծ տանջէ կենաց զիս մրրիկ.
Ինձ ի՞նչ փոյթ, մայր, միայն թէ դուն ինձ ժպտիս:
«Քազմավեպ» 1891



ՅԱՐՈՒԹԻՒՆ



Հ կԱՐԾԷԿԻ թէ՝ յիս մարած
Ելն ծաղիկ հասակիս մէջ՝
Բոլոր անոյշ տառապանքներն
Իմ մանկութեանըս օրերուն:

Բոլոր հոգերս իմ անուշակ,
Փափուկ յոյզերը խոր սրտիս,
Եւ ինչ որ ցուրտ այս աշխարհիս
Մէջ՝ ըղգալն հեշտ է և հաճոյ:

Ո՛րքան կըոիւք և արցունքներ
Իմ նոր վիճակըս տանջեցին,
Երբ առաջին անգամ սառած
Կուրծքիս մէջ ցաւը պակսեցաւ:

Եւ պակսեցան տրոփիւնք սովոր ,
Պակսեցաւ սէրն ալ ինձ համար ,
Եւ խըստացեալ այս կուրծքս , աւա՛զ ,
Հառաչելէն իսկ դադրեցաւ :

Եւ լացի՛ կեանքն ինձ համար մերկ ,
Անհրապոյր դարձած բոլոր ,
Ցամքած երկիրն ալ ինձ համար ,
Թաղուած յաւերժ սառերու մէջ :

Օրն ամայի , գիշերը լուս
Սւելի սեաւ ու միայնակ ,
Մարած՝ լուսինն ինծի համար ,
Աստղերն երկնից վըրայ մարած :

Սակայն պատճառն իմ այս լացիս ,
Հին տառապանքն էր տակաւին ,
Եւ խոր ալուցը մէջ կուրծքիս ,
Կ'ապրէր դեռ սիրուս կհնդանի :

Իմ խոնջեալ միտքըս՝ ընտանի
Դեռ պատկերները կը վհնտռէր ,
Եւ արտմութիւնս իսկ այս անհուն
Աւա՛զ , դեռ ցաւ մ'էր ճշմարիտ :

Ընդհուպ այն ցաւն ալ մարեցաւ ,
Այն վերջին ցաւն ալ ի սըրտիս ,
Եւ հառաչանք մ'իսկ հանելու
Կարողութիւնը չի մընաց :

Ինչու ապշեալ , անըզգայեալ ,
Քաջալեր բնաւ չի փընտռեցի ,
Կէս ըսպառած ու կէս մարած ,
Դանդաչեց սիրոս ու զիս լըքաւ :

Ի՞նչ եղայ , ի՞նչ երբեմն էի ,
Երբ այնքան խանդ , այնքան եռանդ ,
Եւ պատրանք մ'այնքան երանիկ
Կը սնուցանէր իւր մէջ հոգիս :

Ա՛հ , ծիծեռնակըն փութաջան ,
Նորոգ օրուան ըսկըսելուն ,
Պատուհանիս շուրջ թռչտելով
Երգեց , բայց սիրուս չի շարժեց :

Զիս չի շարժեց տժգոյն աշնան
Գիւղատունին մէջ մենաւոր ,
Տըխուր կոչնակն երեկորին ,
Եւ ոչ արեւըն փախըստեայ :

Լրոիկ ճամփուն վըրայ , ի գո՛ւր
Տեսայ շողալն ես իրիկուան ,
Եւ սոխակին տըխուր երգովք
Հովիսն ի գո՛ւր հնչեց , աւա՛զ :

Եւ դո՛ւք , ո՛վ քաղցը ականողիք ,
Ո՛վ դողացիկ մղար նայուածք ,
Դուն , ո՛վ անմահ առաջին սէր
Շընորհագեղ սիրահարաց :

Եւ դո՛ւն, ո՛վ մերկ բապիտակ ձեռք,
Որ իմ ձեռքիս դըպար երբեմն,
Ա՛խ, դուք ի զո՞ւր եղաք ամէնքդ
Իմ թմրութեանըս թանձրամած :

Այրի ամէն քաղցրութենէ,
Տըրտում, բայց ո՛չ երբեք լըռով,
Վիճակըս միշտ խաղաղ ու պարզ,
Եւ էր ճակատըս միշտ պայծառ :

Ա՛հ, տենչայի պիտի սիրով
Հասած տեսնել իմ ժամս յետին,
Եթէ կուրծքիս մէջ ըսպառեալ,
Տենչն իսկ աւա՛ղ մարած չըլլար :

Ինչպէս զառամ ալեւութի
Վատթար մնացորդն ունայնացեալ,
Այնպէս յառաջ կը տանէի
Անոյշ Ապրիլն իմ օրերուս :

Սի՛րտ իմ, այսպէս կ'անցունէիր
Դուն այն աղուոր օրերն անճառ,
Զորս այնքան կարճ ու վաղանցուկ
Վիճակիցին երկինք մարդուն :

Ո՞վ արդ կուգայ արթընցունել
Ձիս՝ մոռցուած այս հանդիստէն,
Ի՞նչ զօրութիւն է այս նորոգ,
Որ դեռ կը զգամ ես վերստին :

Անոյշ յուզմունք, և դուք պատկերք,
Տըրփիւնք, պատրա՛նք երանելի,
Զը գոցուեցա՞ւ ուրեմն ձեզ
Համար այս սիրտըս յաւիտեան :

Է՞ք դուք ուրեմն իմ օրերուս
Մի միակ լոյն այն ցանկալի .
Ա՛խ, այն սէրե՞րս էք դուք ուրեմն
Զոր դեռ մանուկ ես կորուսի :

Պայծառ երկինք, դալար ափունք,
Ակնարկս իմ ո՛ւր որ տարածեմ
Ամէն բան ցաւ մ'ինձ կը շընչէ,
Կուտայ հաճոյք մ'ինձ ամէն բան :

Կը դառնան ինձ հետ ապրելու
Հովիսն ու լեռն ու անտառակ,
Սրախ աղբիւրը կը խօսի,
Կը խօսի ծովն ալ հետ սրտիս :

Ո՞վ կուտայ լայն ինձի նորէն
Յետ երկար այսքան մոռացման,
Եւ աչքերուս իմ, ա՛հ, ո՛րքան
Փոխուած աշխարհս այս կ'երեւի :

Արդեօք ժըպի՞տ մը քեզ դարձուց
Յոյսն, ո՞վ թշուառ սիրտս, ա՛խ, յաւէտ
Ա՛ւ չի տեսնեմ պիտի ես հոս՝
Գէթ մէկ անոյշ յուտայ երես :

Բնութիւնն յատուկ ինծի տուաւ
Անոյշ խարկանք, սրաի տրոփիւնք,
Եւ արութիւնն իմ բընածին
Իմ տառապանքըս մեղմացուց:

Զի յաղթեցին այն զօրութեան
Ոչ բախսն ու ոչ ձախողութիւնք,
Եւ ոչ պագչոս իւր նայուածքով
Ճշմարտութիւնն աղիտարեր:

Գիտեմ թէ ինքն անմիտան
Է հետ անոյշ պատկերներուս.
Գիտեմ թէ խուլ է բընութիւն,
Թէ լոկ կաթիլ մը գութ չունի:

Թէ մեր բարւոյն հոգ չի տանիր,
Այլ էութեան մեր միմիայն.
Հզմեղ ցաւի համար պահէ,
Ա՛լ ուրիշ բան մը փոյթը չէ:

Գիտեմ թէ հէգն հոս մարդոց մէջ,
Զի գտներ բնաւ կարեկցութիւն,
Թէ փախչելով զինքըն՝ մրցմամբ՝
Ամէն մարդ ծաղըր կ'առնէ հոս:

Գիտեմ թէ դարս այս չի ճանչնար,
Ոչ հանճար, ո՛չ ալ մեծ հոգի,
Թէ վաստակոց արժանաւոր
Անախանձ փառքը կը պակսի:

Եւ դուք, անոյշ դողդոջուն բիբք,
Դուն ճառագայթ գերմարդկային,
Գիտեմ թէ զուր դուք կը շողաք,
Թէ սէր չի կայ բընաւ ի ձեզ:

Սիրելութիւն մը դաղտ, ծածուկ,
Ի ձեզ բընաւ չի շողչողար,
Եւ այդ կուրծքին մէջ ըսպիտակ
Գիտեմ թէ կայծ մ'իսկ չի վառիր:

Ուրիշին քաղցրը հոգերուն
Հետ նաև խաղ կ'առնէ նա միշտ,
Եւ է իւր վարծքն արհամարհանք
Անհուն հըրոյ մը երկնային:

Բայց ես կը զգամ յիս վերածնիկն
Յայսնի, ծանօթ պատրանքներուն,
Եւ կուրծքս ինքնին կը զարմանայ
Իւր այս շարժմանցը վըրայ նոր:


Քեզմէ, ո՛վ սիրտ իմ, այս վերջին
Շունչն, իմ եռանդըս բընածին,
Ամէն խրախոյս և զօրութիւնն
Ա՛լս, ինձ քեզմէ միայն կուգան:

Կը զգամ, կը զգամ թէ կը պակսին
Զքնաղ, ամբիծ ու մեծ հոգւոյն,
Բնութիւնն ու բախսն, և այս աշխարհս,
Եւ ամենայն գեղ և ընորհ:

Բայց թէ ապրիս դուն, ո՛վ թշուառ,
թէ բախտին զլուխըդ չի ծըռես,
Ես չի կոչեմ պիտի անգութ
Այն որ շնչել կուտայ ինձ քեզ :

Յ. Լէ՛ռնարդի
«Թարգմ. ի բնագրէն»

«Թագմավէպ» 1894



ՀՐԱԺԵՏ



ԾԹԱՍ բարեաւ, յետին թերեւս
Ըլլայ ողջոյնս այս որ կու տամ,
Գուցէ մեռնիմ, ո՛վ իմ արեւս,
Քեզ չը տեսած վերջին անգամ:

Նոր մէկ երկիր, և նոր մէկ սէր,
Նոր հաճոյք, թարմ հոգւոյդ նըման,
Սրաիդ անոց ժպառդ յոյսեր
Կը կանչեն քեզ, զիս գերեզման:

Անթաց աչօք դուն կը մեկնիս,
Ինչպէս ծաղկին վազէ թիթեռ.
Մինչ ես՝ ի դուռն հասած շիրմիս,
Քու ետեւէդ կը նայիմ դեռ:

Ըղքեղ անչափ ես սիրեցի,
Ու բաժանման դառն այս պահուս
Կը զգամ միայն թէ դուն ինծի
Մահ տըւիր՝ սիրտ տալով և յոյս :

Բայց ատե՛լ չե՛մ կրնար ըղքեղ,
—Այնչափ կապուած ես դուն սրտիս—
Թէւ անոք երբ կը ձրգես
Զիս, ուրիշին պիտի ժպտիս . . . :

Կոյս ճակարիդ վրայ զոր յաւիտեան
Ալ չը տեսնեմ պիտի ես հոս,
Ո՛վ սիրելիս, երանութեան
Չը մարի՛ լոյսն անուշահոս :

Չը դիզուին ամպք հոգւոյդ վըրայ,
Չը բանան վէրք սրտիդ՝ փուշեր,
Սիրով լեցուն սրտիդ չիջնա՛յ
Մոռացութեան ցրտին գիշեր :

Երթաս բարեա՛ւ . յետին թերեւս
Էլլայ ողջոյնս այս որ կու տամ,
Պիտի մեռնիմ, ո՛վ իմ արեւս,
Քեղ չը տեսած վերջին անգամ :

«Պատիեր Սշխարիիկ Գրականութեան» 1895



ԳԱՂՏՆԻՔՈ




Զ թռչունին և ո՛չ հովուն
Սիրելս ըղքեղ չը զբուցեցի .
«Խօսէ՛» ըստ ինձ ծովն անհուն,
Ծովուն ալ սիրտը չը բացի :

Ծաղիկներուն չըսի ես քեզ,
Աստղերուն ալ չըսի բընաւ .
Չըսի լուսնին թէ այս հրակէզ
Սրտիս մէջ սէրդ ի՞նչպէս ծընաւ :

Սակայն թռչունն, աստղերն ամէն .
Հովն ու ծաղիկ, ծովն ու լուսին,
Քեզ ճանչնալուս առջի ժամէն
Քու վրայօքդ ինձ կը խօսին :

1895 (Անտիպ)





ՄՈՒԹ ԳԻՇԵՐ



Ս մութ գիշերը սիրեցի
իմ երազոտ հոգւոյս յարմար .
Մութ էր գիշերն , ըսկը ինծի ,
«Պիտի մեռնիմ քեղի համար :»

Արցունքներով մութին մէջ լուռ
Փաթթուեցար , աւազ , վըզիս ,
Էսիր , «Ինձ հոս երդում մը տո՛ւր
Թէ չըմոռնաս պիտի դու զիս :»

Ահ , այն օրերն անցան գացին .
Երդումըդ դո՛ւ մոռցար առաջ ,
Նորէն մութին մէջ առանձին
Ես կը նստիմ լալահառաչ :

1895 (Անտիպ)



ՎԵՐԶԻՆ ԽՈՍՏՈՒՄԸ



ՐՀԱՋՈՒԱՆ մահճին իւր մէջ
Բնաւ աղջիկն իւր սիրողին ,
«Երբ որ իջնեմ ի ծոց հողին ,
Չ'ըլլաց որ լաս զիս հոս անվերջ :

Ա՛լ չը տեսնաս պիտի զիս դուն ,
Ու չը խօսիս պիտի այսպէս .
Սիրտ սըրտի , ա՛լ պիտի չըմպես
Սէրն աչքերուս մէջ զըւարթուն :

Մեռնիմ , անդարձ երթամ պիտի ,
Բայց մի՛ լար , քաղցըր սիրելիս ,
Յերկինս գտնաս պիտի դու զիս ,
Ամբողջ գեղովս իմ ծաղկատի :



ԾԱՂԻԿՆ ՀՈԳԻՌՅԱ

ԵՐԵԶՄԱՆԻՄ ի դուռն հասած՝
 Շուշանափայլ կուրծքիդ վըրայ
 Տեսայ ծաղիկն հոգւոյս բացուած
 Անոր համար ես չը մնուայ:
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն միայն, դուն կու տաս ինձ լոյս:

Բոլոր հոգիս իմ կապուեցաւ
 Վարդիդ որ շունչ կուտար ինձի,
 Թըռան ամէն արցունք ու ցաւ,
 Կեանքն համբոյրով մը խըմեցի:
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն միայն, դուն կու տաս ինձ լոյս:

«Զիս ապրեցո՛ւր երկայն օրեր,
 Ու բոլոր կեանքըս տամ քեզի:»
 Վարդն որ կուրծքիդ վրայ կը բուրէր
 Այսպէս, աւա՛զ, կ'ըսէր ինձի:
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն միայն, դուն կու տաս ինձ լոյս:

Բայց սիրահալ ու դողդոջուն
 Վարդըդ կ'ատէր սիրտըս նորէն,
 Հրդեհներով շունչըս լեցուն,
 Զէի ժըտեր մօտիլ իրեն:
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն, միայն դուն կու տաս ինձ լոյս:


Օր մը հրավառ շրթունքս ի դող,
 Հսի քեզ, «Ո՞վ պաշտելիդ իմ,
 Ծաղիկդ ինձ կեանք տուաւ, բայց թո՛ղ
 Քաղեմ ես վարդն այն ու մեռնիմ:»
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն, միայն դուն կու տաս ինձ լոյս:

«Հոգիս կու տամ բոլորանուէր,
 Լալով ըսիր ինձ, ծաղկիս հետ,
 Սիրելիս կեանքըդ մի՛ խամբեր,
 Կը մեռնիմ ես ալ ետեւէդ:»
 Վառէ՛ արեւդ անոյշ գլխոյս,
 Դո՛ւն, միայն դուն կու տաս ինձ լոյս:

Անփորձ տըղայ , որ հաւտացի
Արցունքներուդ տաք տաք թափող ,
Սիրալս կապուած մընաց քեզի ,
Կեանքըս նորէն դարձաւ ի հող :
Վառէ' արեւդ անոյշ գլխոյս ,
Դուն , միայն դուն կու տաս ինձ լոյս :

Օրեր անցան , մոոցար զիս , վէրք
Ծակեցին սիրտս հաւատարիմ .
Ինկաւ ծաղիկդ օտարի ձեռք ,
Անոր համար ես կը մեռնիմ :
Փէին երկինք բոլոր գլխոյս ,
Ա՛խ , դուն ա՛լ չես տար ինծի լոյս :

1895 (Անտիպ)




Կ Ի Ն




ՆՉ լսաբուսիկ
Սէրդ է քուկին ,
Ո՞վ անուշիկ
Հըեշտակ դու կին :
Ծաղիկ ու լոյս
Կու տան հոգւոյս
Շըթունքըդ կոյս ,
Դուռու... դըժովսքին :

Անդունդն ի վար
Կ'երթանք անդէտ ,
Կախուած հրավտու
Քու շըթունքէդ :
Գերեզմաննիս
Ուր մեզ տանիս
Ցուրտ է . վրանիս
Կու լա՞ս դուն գէթ ... :

1895 (Անտիպ)



ԳԻՆԻ ԹԷ ՍԷՐ



Սին «ցաւերը փարատող
Գինին նեկտար է սրտերու ,
Լի բաժակներ խըմէ՛ , քերթող ,
Կ'երթան բոլոր հոգերդ հեռու »»

Եւ արբեցայ ես խելաթափ
/ Գինեմոլ հին քերթողին պէս .
Գլուխը ծաղկօք պճառած , այնչափ
Որ թմրեցուց զիս վերջապէս :

Խ՞նչ յուսահատ զարթնում էր ան ,
Գլուխս երազոց ցաւով լեցուն ,
Քրանաթաթախ ճակտիս վըրան
Թոռմած էր գեղը վարդերուն . . . :

Ա՛յս , արբենամ միայն քեզմով ,
Ով իմ հրեշտակս , ով իմ հոգիս ,
Ու թող զարթումս արցունքներով
Էլլայ վերջին օրն իմ կեանքիս :

1895 (Անտիպ)





ՀԱՆԳԻՍՆ ՀՈԳԻՈՅՄ



ԲՏՈՒՄ է սիրառ ու միայնակ,
Ահ, քննելով այսօր հոգիս,
Զզուած զըսայ զայն, շարունակ
Մաշող յուզմանց մէջ այս կեանքիս:

Ալ ինձի չեն ժպտիր վարդեր,
Լքման՝ սրտիս մէջ սևաթոյը՝
Չեմ գիտեր ի՞նչպէս, բայց փթթեր
Է ժանոտ ծաղիկը մահաբոյր:

Հանգչիլ կ'ուզեմ ես, անկողին
Նոճւոյն տակ հողն ինձ փորեցէ՛ք.
Նետեմ մաշած սիրալս հողին,
Դուք հաւտալով դեռ ապրեցէ՛ք . . . :

1895 (Անտիպ)



ՄԻ ՍԻՐԵՐ ԶԻՍ



Ի՛ սիրեր զիս թէ որ ապրիլ կը սիրես,
Արցունքներով ամբողջ լեցուն է հոգիս,
Մի՛ կախեր կեանքդ իմ նըւաղուն աչքերէս,
Իմ ցաւերուս ներքեւ պէտք չէ որ կը քիս:

Անդունդ մ'է սիրառ, ուր կ'ուզես լոյս թափել դուն.
Իմ շրթունքներս, որոնց կ'ուզես համբոյր տալ,
Պիտի այրեն քու շրթունքներըդ ժպտուն,
Ու կրակներով պիտի լեցուի քու սիրոդ ալ:

Պիտի խամրին ճակտիդ վարդերը մաքուր,
Պիտի մարի աչքերուդ լոյսն աննըման,
Պիտի թափին աղուոր մազերըդ գանգուր,
Ու անէծքով պիտի երթաս գերեզման . . . :

«—Եկո՛ւր, ըստ ինձ ան, եկո՛ւր,
Մահ և կեանք, ես եմ երկուքն ալ . . .
Գերեզմանէն կու գամ տըխուր,
Ու քեզ հետ հօն կ'ուզեմ դառնալ . . .»

1895 (Անտիպ)



ԶՄԵՐ ՍԳԱԿՈՐ



ՌբՄՆ տըխուր ես ու ո՛րքան մըթին,
Ո՛վ ձըմնու, եղբայր ես վըշտիս յարմար .
Այլուր միշտ զըւարթ ծաղկունք կը փթթին,
Զե՞ն, ա՛խ, չե՞ն անոնք իմ սրտիս համար,
Ո՛րքան տըխուր ես ու ո՛րքան մըթին :

Իմ կեանքս ալ քեզի պէս զուրկ արեւէ,
Ընդվայր հօս կ'անցնի անլուռ ցաւերով .
Կարճ է այն, բայց ի՞նչ երկայն կը սեւէ .
Ա՛հ, քանզի չըկայ հօն սէր ու գորով .
Իմ կեանքս ալ քեզի պէս զուրկ արեւէ :

Մըրիկն երբ պայթի, կը դադրին երգեր,
Պանդուխտ կը մնկնին թռչունք սիրտ ի ցաւ .
Պանդուխտ անոնց պէս աշխարհ եմ եկեր,
Երգը սրտիս մէջ շատոնց դադրեցաւ .
Մըրիկն երբ պայթի կը դադրին երգեր :

Ճակատըս խորշոմ ցաւոցս է վըկայ,
Ա՛խ, իմ քայլերուս տակ վարդ չի բռւմնիք,
Զըսաւ ինձ հրեշտակ մը «քեզի եկայ»,
Կը թափէ յիս բախտն անվերջ արհաւիր.
Ճակատըս խորշոմ ցաւոցս է վըկայ:

Մինակ, միս մինակ երթալն է դժուար,
Ցաւերով լեցուն անդարձ այս ուղին.
Ա՛խ, սիրտ չը բաւեր, տրտում հոգեվար,
Մինչեւ պաղ ու մութ հողէ անկողին
Մինակ, միս մինակ երթալն է դժուար:

Իջիր, ո՞վ ձըմեռ, իջիր իմ գլխոյս,
Տերեւներն ինկան ցամքած ու փառուն.
Երազք իմ սրտէս շատո՞նց տըւին խոյս,
Իմ գատարկ սրտիս դո՞ւն կը վայլես, դո՞ւն.
Իջիր, ո՞վ ձըմեռ, իջիր իմ գլխոյս:

Ծածկե՞ն, ա՛խ, ճերմակ ձիւներ թող ծածկեն,
Սըգապատ իմ սիրտս ու ճակատս այրած.
Մոռացութեան ցօդն իջնայ երկինքէն,
Ու մենիկ այն փոսն, ուր կ'երթամ յոդնած.
Ծածկե՞ն, ա՛խ, ճերմակ ձիւներ թող ծածկեն:

1895 (Անտիպ)



Ի Մ Ե Ր Գ Ս ✓



Ի մը սրտիս մէջ անփորձ
ինկաւ նայուածքըդ խորին.
Ես այն օրէն աչքերուդ
եղայ պաշտողն ու գերին:

Դու լոկ արցունք մ'ինձ տուիր,
Անոյշ արցունք մը ցաւի.
Այն մէկ կաթիլ արցունքիդ
Փոխան՝ ես կեսնքըս տուի:

Երլեմն ինծի ժպտեցար,
Բայց չէր ժլպիտդ այն իրաւ.
Ես այն ժպտիդ հաւտացի,
Ա՛ն իմ գլխուս ձիւն բերաւ:

1895 (Անտիպ)



ԱՐՁԱԳԱՆԴ

Ս. Ա. * * * * *



ՈՒԹ գիշերուտն մէջ հարցուցի .
«Հոգիս տենչովլ թըռաւ քեղի ,
Կը լըսե՞ս ձայնս տրտոսուագոչ» ,
Եւ արձագանգն ըսաւ ինձ «ո՛չ» :

Մահուան ըստուերն իջաւ սրտիս ,
Ա՛խ , արդեօք ե՞րբ պիտի ժպտիս
Այրած հոգւոյս իմ վշտարեկ .
Զայն մ'անձանօթ ըսաւ , «երբե՞ք» :

Ճակատս ի սուգ , հոգիս ի ցաւ ,
Աչքերուս լոյսը ցամքեցաւ .
Ես ո՞ւր իյնամ արտասուահոս ,
Ծովիս ալէտանջ ըսաւ ինձ , «հո՞ս» :

Աւա՛զ , թըռաւ կեանքը ծոցէս ,
Մեռնիմ , բայց դուն աչքըս դոցես .
Ալ ի՞նչ մընաց մաշտծ հոգւոյս ,
Լուսնակն ազօտ ըսաւ ինձ , «յո՞յս» :

1896 (Անտիպ)





ԳԻՇԵՐ



ԹԱՆՉԵՐԻԹԵԱՆ, ես վըհուկ .
Պատանք հոգւոյս ուե դիշեր ,
Սրտիս մէջ սուր սուր փուշեր ,
Ու ճակատիս վրայ թալուկ :

Մինակ նստած կը խորհիմ ,
Ծովն հեռուէն զիս կը կանչէ .
Կ'ըսեմ , «անոր ձայնն այս չէ» .
Ախ , մայր իմ , մայր իմ , մայր իմ :

Հողին , ծովուն , աստղերուն
կը նայիմ մունջ անձկութեամբ .
Կը սքօղեն աչքու իբրեւ ամպ
Արցունքս հոգւոյս վառվըսուն :

Ախ , երաղներս իմ թըռան .
Խնչու երկայն հոս մընալ .
Խնկիր , ով սիրտ իմ դուն ալ
Խնչպէս ծաղիկ մը լերսն :

Տարէ'ք , տարէ'ք զիս հողին .
Ու չունենամ թող լացող .
Կտրիճ կ'իյնամ , ափ մը հող
Մաշած ոսկերցա անկողին :

1896 (Անտիպ)





Ա Բ Ս Ո Ր



Ի' կմը , ծաղիկ , ա՛հ , մի՛ լար .
Իշնչ փոյթ ձմռէն քեզ մաշող .
Կաթիլ մը ջուր , ափ մը հող
Դեռ կը պահեն քեզ դալար :

Մի՛ լար , թռչնիկ , մի՛ լար դուն ,
Իշնչ փոյթ քեզ ձիւն ու հովչն ,
Ծածկ մը բոյնիրտ ապաւէն՝
Կրնաս սիրել դեռ ժպտուն :

Ա՛հ , թողէ՛ք լամ միայն ես .
Կեանքը ձըմնու թէ ամառ
Ա.քսոր է միշտ ինձ համար
Երբ սէրն հեռու է բոյնէս :

1896 (Անտիպ)



Կ Ա Ր Ո Տ Ա Ր Տ Ւ





Ի . թէ բունին ինձի թեւեր ,
Ու թռիչ մ'ազատ բացուի հոգւոյս ,
Օդալացիկ կապոյտն ի վեր
Պիտի չերթամ ես դէպի լոյս :

Քոյրն եմ ամպոց և աստղերուն ,
Անձանօթին հոգիս կարօտ .
Մահն ինձի ձայն կու տայ հեռուն ,
Բայց չեմ ուզեր թըռիլ ես հոտ :

Օր մ'երբ աղբիւրք սրտիս ցամքին ,
Ու հող դառնամ մեռելոտի ,
Մահուան գաղտնիքն ու երկընքին
Կապոյտն՝ հոգւոյս ժպտին պիտի :

Ա՛խ , թռչունին տուէ՛ք ինձ թեւ ,
Կամ շունչն հովուն , կամ վաղքն ամպոց ,
Սարեր , ծովեր անցնիմ թեթեւ ,
Ու սիրելոյս իյնամ ի ծոց :

1896 (Անտիպ)



Զ Ա Հ



ԵՏ մը՝ արկար կուրծքիս մէջէն՝
Անցուց քու ձեռքըդ կանացի
Մինչեւ ի սիրտս , ու հեծեցի ,
Ինչպէս մեռնողք միշտ կը հեծեն :

Ու լեցուեցան շրթունքս իսկոյն՝
Ինչպէս սրտիս վէրքն՝ արիւնով ,
Ինչպէս տերեւ՝ երբ փըչէ հով ,
Անժամանակ ինկայ տժգոյն :

Ու չը գարձար դու պահ մ'ետիդ ,
Նազիլ ինչո՛ւ կը մեռնի այն
Որոն յանցանքն եղաւ միայն
Անհուն սիրով զոհուիլ սրտիդ :

1896 (Անտիպ)





ԻՄ ԵՐԳԱ



Բդէ՛, կ'ըսես ինձ, ի՞նչ անոյլ,
ի՞նչ յանկուցիչ երգդ է քուկին.
Երգէ՛, այս կեանքն երաշղթէ յուշ,
Մինչեւ հողովլ զրթունք փակին :»

Ոտքս անդնդոց եղերքն ահեղ,
Զսպելով սիրտըս դող ի դող.
Սէրն երգեցի մէկ քանի հեղ,
Հսիր, «երնեկ քեղի, քերթող :»

Ահ, մի՛ խաբուիր, ո՛վ սիրելիս,
Հոգւոյս մէջ լուռ կան արցունքներ,
Զըւարթ երգոցս իմ կը զմայլիս,
Բայց սրտիս վէրքը չես տեսներ :



ՄՈՒԹԻՆ ՄԷՋ



Իծերի լուռ, սենեակս է մութ,
Սւելի մութ է սիրտս, ուր դուն
Երբեմն անմահ սիրոյ զուարթուն,
Թափեցիր լոյսն աչուըներուդ :

Հովիս ուրուակերպ ծառոց մէջէն
Կը հանէ երգն իւր ողբանուէր,
Սւելի ցուրտ են այն հովեր,
Որք իմ հոգւոյս մէջ կը չնչն :

Մարած աստղեր, մարած լուսին,
Զայն մը չըկայ, միայն հեռուն
Կ'ելլայ մրմունջն ալիքներուն,
Որք իրարու հետ կը խօսին :

Ու կը խորհիմ ես տրտմութեամբ ,
Ուր ես , ինչու կու լամ ես հոս .
Ինչու այս վէրքն արիւնահոս
Սրտիս՝ որ սեւ ունի միշտ ամպ :


Ուր կը թափին իմ արցունքներս ,
Քղքեզ ինչու ես սիրեցի ,
Այս , երբ ըսեն պիտի ինձի ,
«Այս քու հանգիստդ է , մըտի՛ր ներս :»

Աւչեմ լար , սիրալս ցամքեցաւ ,
Ո՞հ , այս մութին մէջ քաղցր ու լուռ ,
Կը լըսեմ ձայնըդ քաղցրալուր ,
«Իմ սիրաս ալ նոյն կը տանջէ ցաւ :»

1896 (Անտիպ)



ԱՐ ԹՈՉՆԻԿՆ



Ի' ՓԱԼԵԶԻՐ ինձմէ հեռու ,
Ո'վ անգութ սիրուն թռչուն .
Մի՛ մասներ սեւ ցաւերու
Այս սիրալս քեզմով լեցուն :

Առանց քեզ չունիմ ես լոյս ,
Առանց քեզ աշխարհս ինձ մութ .
Ա՞հ , եկուր , ցաւած հոգւոյս
Կը բաւէ լոյսն աչքերուդ :


Տե՛ս , աւա՛զ , սիրաս է սառեր ,
Տո՛ւր ինձ սէրդ անոյշ ու տաք ,
Ու հալին սրտիս սառեր ,
Ինչպէս ձիւնն արեւուն տակ :

Բայց չես լըսեր դուն , աւա՛զ ,
իմ արկար ձայնս երերուն ,
Մարեցաւ շունչըս նըւաղ ,
Դեռ հեռու կը փախչիս դուն :

Ա՛ւ չեմ ապրիր ես երկար ,
Լըսէ՛ զիս հեղ մ'ալ գոնէ .
Երբ ծածկէ մարմինս իմ քար ,
Եկո՛ւր , մօտիկ ինձ բունէ՛ :

Ողջ էի մոռցար դուն զիս ,
Ա՛ն , երբ հող դառնամ նորէն ,
Այց ելիր հեղ մը չիրմիս ,
Ու լա՛ց զիս հոգւոյդ խորէն :

1896 (Անտիպ)



ՈՒՂԵՐՁ



ԱՐԻԻՐՆԵՐՈՎ աչք ու լեզուք
Գլտեմ , անհոգ կարդան պիտի
Այս սև երգերը տրտմասուգ
Զոր լոկ քեզի համար զընցի :

Կրնայ ըլլալ , որ սիրավառ
Երգոցս ի լուր , ամէնուն պէս ,
Զարմացմամբ՝ դուն ալ սիրադ ի վար ,
Ողբոցս առիթը հարցունես :

Ա՛ն , չը գիտնաս պիտի բընաւ
Թէ աչքերուդ բոցէն , աւա՛զ ,
Յաւէրժական սէր մը ծընաւ ,
Հոգիիս մէջ կիսանըւաղ :

Անհուն կրակով մը կը վառիմ,
Բայց չեմ բանար քեզի հոգիս .
Կրնայ ըլլալ որ մերժուիմ .
Արցունիք մը տուր յիշատակիս :

1896 (Անտիպ)



ՎԱԽԱՆԸ



Ահիղ, մ'է քաղցրալուր
Քու հոգիդ երկնասլաց ,
Կ'ըսէ վարդը , «մի՛ լար» ,
Շիրիմը կ'ըսէ , «լա՛ց »

Վարդին պահ մը հըլու՝
Մի՛ մոռնար , ո՛վ պուէտ ,
Մօտ ես հող դառնալու ,
Ու շիրմինն ես յաւէտ :

1896 (Անտիպ)



ԱՌ ԼՈՒՍԻՆ



Ոին որ այս գիշեր, տժգոյն ինծի պէս,
Սեւ սեւ ջուրերուն վրայ կու լաս կարծես,
Դուն որ դարերով ապրեցար լըռիկ,
Ու դիտեցիր կեանքն, անվերջ փոթորիկ,
Դուն որ չատերուն իյնալը տեսար,
Ու ննջողներուն վըրայ հաւասար
Իբրեւ աղջըկան մաղերը գանգուր
Թափեցիր քու լոյսդ հեղիկ ու մաքուր,
Դուն որ անփոփոխ՝ դարերէ ի վեր,
Վըկայ մարդկութեան խոցին կարելէր,
Միշտ և ամէն տեղ, մօտիկ թէ հեռու,
Տեսար երկայն շարք մը ոճիրներու,
Դուն որ կը չափես անդունդներն անհուն,
Որ գուցէ գաղտնիքն ալ դիտես մահուն,
Դուն, ով Աստուծոյս անմահ հրաշակերտ,
Որ կը ցոլացնես հոգւոյս մէջ պատկերդ,
Լուսին, աչք բացուած խաւարին վըրայ,
Ուր կենաց մըրիկն ահեղ կը գոռայ,

Հսէ՛, մինչեւ ե՞րբ պիտի տեւէ հոս
Իմ վշտաչարչար կեանքըս դառնահոս:
Կուրծքըս միշտ լեցուն անճառ իղձերով,
Սիրտըս միշտ խաբուած, հոգիս միշտ խըռով.
Մինչեւ ե՞րբ կըրեմ պիտի այս շղթան
Որուն կեանքի դառն անունը կուտան...:

Յոգնած եմ, յոդնած այս երկայն ճամքէն,
Ուր ցընորք անփորձ սիրտը կը խաբեն.
Ուր վարդը կանուխ կ'իյնայ, կը թոռմի,
Ուր մարդը մարդուն կ'ելլայ թշնամի:

1896

(Կիսկատար մնացած)

Գ. Ա.





ՅԻՇԱՏԱԿ ՄԸ

Հ Ն Զ Ե Ս Ա Կ



ԵՌ կը յիշե՞ս արդեօք գիշերն այն ամրան,
Պատրշգամիդ առջիւ նստած միայնակ,
Կ'ունկընդրէի քեզ որ մատերդ ի դաշնակ՝
Մելամաղձիկ կ'ոզէիր, երդ ի բերան :


Գիշերն էր լուռ ու զով, հոգւոյս իմ վըրան
Կ'իջնէր քու ձայնդ անոյչ, յուզիչ, ներդաշնակ,
Այն աղու երդն, այն ցաւագին եղանակ,
Կարծես այրով մեր սրտերուն ողբն էր ան :

Յօդ մ'աչքերուս մէջ՝ մօտեցայ ես քեզի,
Ու ծըռելով մեղմիկ ուսիդ վըրայէն,
Ակամնդ ի վար խօսք մը միայն միջեցի :

Ա՛հ, թող լուսին ւ' աստեղք երկնից վըկայեն,
Դուն խառնելով շունչիս քու շունչըդ նուաղ,
Հառաչանքով պրտիդ ըսիր ինձ, «աւա՛դ» :

1897 (Անտիպ)





ՈՒՂԵՒՈՐՆ



Հ Ա Զ Ե Ս Ա Կ



Առ Եղիա Տէմիրնիպաշեան




ՈՒՐ մը սրտիս մէջ , մահսամերձ , անընկեր ,
Քաշքընելով շղթայս՝ զոր կեանք կը կոչեն ,
Կ'անցնիմ անվերջ ցաւոց հովտիս այս մէջէն ,
Ուր անտեղեակ՝ օր մը լալով եմ ինկեր :

Կը բացուին մութ մութ քայլերուս տակ ծակեր ,
Նենգաւոր ձայնք ականջներուս կը հնչեն ,
Կը մարի շունչս ընդհատ , սրտիս խոռոջէն ,
Կը թըռի յոյսն յետին շրթանցս աղօթկեր :

Ու կը փրթին մրրիկք գլխուս իմ վըրան .
Կը պայթին շանթք , ու որոտմունք կը գոռան ,
Ահեղասաստ ինչպէս երկնից ցասման շունչ .

Ես տուած կուրծքս անդօր բախտին հարուածոց ,
Ինչպէս մրրկին դէմ կ'ընէ ծառն հողմակոծ ,
Կը ծըռեմ զլուխս ու կ'անցնիմ լուռ , անտրտունջ :

1897 (Անտիպ)





ՅԱՅԳԵՐԳ



ԿՈՌԻՌ, աղուոր լուսնին տակ
Նստինք քով-քովի .
Սնոր լուսովն ըսպիտակ
Հոգինիս լեցուի :
Ոսկեհեր երազներու
Թեւեր մեզ տանին
Այս ցաւոց հովաչս հեռու ,
Ի ծոցն անհունին :

Կապուտակ ծովուն երես
Կը փորձէ զհոգիս ,
Թրջեցան արցունքներէս
Հողերը ոտքիս :
Սիրտը քեղի օթեւան ,
Դուն սրտիս կանթեղ ,
Խառնուխնք այս գիշերուան
Ու հալինք մէկտեղ :

Սիրտ մը՝ սիրելու համար՝
Տուաւ քեղ Աստուած .
Վասեց դլխընուս կամար
Ասաղերով լեցուած .
Սա կոյս լոյսերուն եկո՞ւր
Սրտերնիս բանանք .
Երազէ երազ մաքուր
Թռչինք ու մոռնանք .

Լո՞ւռ կեցէք, անոց հովեր
Ցրուեցէ՞ք մէկդի .
Անոր հետ երկինքն ի վեր
Մենք սլանանք պիտի .
Ան կախեց ուսերս ի վար
Թեւերն ըսպիտակ .
Շունչն անոյշ հոգւոյս բուրվառ ,
Կը թռչինք շիտակ :

1897 (Անտիպ)





ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

ԲԱԴՁԱՆՔՍ



ՈՉՈՒՆ մ'ըլլալ ուղեցի,
Աւազ, երազ խաբուսիկ,
Թըռիլ ու գալ միշտ քեզի,
Ու թառիլ գիրկըդ փափուկ:

Ծաղիկ մ'ըլլալ քաղցրաբոյր,
Ու մինչեւ կուրծքըդ մանալ,
Շրթունքներուդ տալ համբոյր
Կամ մաղերուդ մէջ չորնալ:

Զեփիւռ մ'ըլլալ խնկահոս,
Ու շոյել դէմքըդ մաքուր,
Կամ ճակատիդ մըտածկոտ
Ցրուել ամպերը տըխուր:

Ահ, երազի մ'ոսկեթեւ
Շունչն ևս րլլալ ուղեցի,
Ու զէթ քունիդ մէջ թեթեւ
Բոյն առնել սիրտըդ ինձի:

Բայց վա՞ն, չեղայ ևս թաշուն,
Ո՞չ ծաղիկ, ո՞չ ալ զեփիւռ,
Իղձերով սիրտըս լեցուն
Զեղայ երազ՝ սրտիդ հիւր:

Կըրակ ու բոց մշտավառ,
Մընացի սրտիդ սիրող,
Ու ոտքերուդ տակ՝ թշուա՛ռ,
Կ'որթամ լլոփիկ մինչ ի հող:

«Բիւրակն»—1898





ՍԻՐՏՈ



ԸՊՏԵ՛, ըսիր ինծի, քու սիրտոդ
Անուշ գարնան վարդերուն քոյր՝
Ծաղիկ մ'է կոյս, գեռասիրթիթ ::;
—Ո՞հ, ան ծաղիկ է մահաբոյր :

«ԱՄՐԻԴ, ըսիր, մի՛ կտպեր լաց .
Քու սիրտոդ անհուն սիրով լեցուն՝
Թռչուն մ'է կոյս, երկնասըլաց ::;
—Ո՞հ, ան ծովին է սև թռչուն :

«Մի՛ վըհատիր, ըսիր ինծի,
Քու սիրտոդ՝ անման ու երկնավառ
Լուսնակ մ'է կոյս ::» Ես միջեցի,
—Ո՞հ, ան ասուադ է հոգեվար :

«Բիւրակն»—1898



ԳԱՂՏՆԻՔՈ



ՆԼՈՒԽ գաղտնիք մ'ունի հոգիս,
Խոր ծովերուն չափ և անեղ .
Զոր արցունքով կապած կեանքիս,
Կը տանիմ ինձ հետ ամէն տեղ :

Յաւերժական սէր մ'է անխօս .
Ծաղկի մը պէս բայցուած՝ նըւազ
Սրտիս մէջ, վէրք արիւնահոս,
Ու չի բուժուիր . զիտեմ, աւա՛զ :

Ու յաւիտեան պէտք է թաքուն
Պահեմ սրտիս մէջ անդարման,
Գաղտնիքս՝ որ չեմ զրուցեր մէկուն,
Կը տանիմ ինձ հետ գերեզման :

«Բիւրակն»—1898

Այս , համբոյրով մը հրատոչոր
իցիւ շրթունքս գամուելին ,
ձակատըս պաղ , ու լեզուս չոր .
Ըլլար համբոյր մը շունչս յետին :

«Բիւրակն»—1898



ՎԵՐՁԻՆ ԲԱՂՁԱՆՔՍ



Ա.Ռ.ՋԱ.Ն.ԲՈՎ. մը չեմ ուզեր
Փակել շրթունքըս վերջին հեղ ,
Երբ աչքերուս մարին լոյսեր .
Մահուանս յետին ժամուն ահեղ :

Դ

Ո՞չ օրհնութեամբ , ո՞չ անէծքով
Շրթունքըս չեմ ուզեր գոցել .
Օրհասական անկողնիս քով ,
Աղօթքն ալ ձե՛ղ անկ է զրուցել :



Անմա՛ն Աստուած մը պաշտեցի ,
Բայց սառելու մօտ շրթներուս
Փայտէ սև խաչ մը չի դպչի
Իբրեւ վերջին ծարաւն հոգւոյս :



ՈՂՋՈՅՆ

Ա. Ա. Խորածին եղբօրադրուստրն իմ
Զապէլ և. Ռոկեան



Դջո թն քեզ, լոյս սիրոյ ժըպիտ.
Որ երկնքէն կուգաս մեղի.
Ողջոյն քեզ, վարդ դեռավըթիթ,
Ողջոյն, ողջոյն, ողջոյն քեզի:

Քեզի հոգւոյս համբոյրն անոյշ,
Եւ աչքերուս արցունքը տաք.
Բոլոր մարմույդ գիրդ ու քնքոյշ,
Ով փափկասուն անմեղ հրեշտակ:

Դեռ չը տեսայ ըզքեզ աչքով,
Բայց կապուեցար արդէն կեանքիս,
Ու պզտըտիկ օրրանիդ քով,
Թըռաւ ծոցէս սիրտս ու հոգիս:

Երազիս մէջ գրկեցի քեզ,
Օրբեցի քեզ գիշերն ի բուն,
Աչքերս, աւազ, կարօտակէզ
Արցունքներով բացի առտուն:

Ա՛խ, թեւ մ'առնեմ թռչիմ քեզի,
Ու փակցունեմ քեզ աչքերոյս,
Համբոյրներով ժպտիս ինձի,
Ու զովանայ կարօտն հոգւոյս:

1898 (Անտիպ)





Ն Զ Ե Ա Կ

Ա. Աղքայր իմ Կոմիտաս



ՅԱ Կրկորդ տարին է որ կը տօնես
Անունըդ, հեռու մայր-ընտանիքէդ .
Որուն մաղթանքներն՝ հեռուէն ըլլայ գէթ՝
Ընդունէ՛, եղբայր իմ, տըկար բերնէս :


Ոչ ծաղիկ կրնանք նուիրել մենք քեզ,
Եւ ոչ Թագունոյդ ու Զապէլիդ հետ
Գիրկդ իյնալ, վարդ մը քաղել քու ճակտէդ,
Սնկեղծ համբոյրով մը կարօտակէզ :

Ծովեր կը բաժնեն ըզմեզ ու լերինք .
Հեռուէն, ո՞հ, հեռուէն մենք քեզ կը փարինք,
Ու զայս կը մաղթենք քեզ արցունքներով .

Օրհնեալ ըլլայ կեանքդ, անվիշտ, անխըռոռվ ,
Ազնիւ Թագունոյդ հետ ու Զապէլին .
Երկայն ապրիս դուն, ով մեր անձկալին :

1898 (Անտիպ)





Ա Ն Ո Ւ Ն Դ

~~~



ՈՒԻՐԲ մրտենւոյ մը ծաղկատի  
Կակուզ բունին վըրայ նիհար  
Ինկան շրթունքըդ դալկահար,  
Հոն՝ քու անունըդ փորեցի . . . :

Հովին պէս շուտ անցաւ տարին,  
Թառամեցան ծաղկունք նըւալ,  
Մաքուր ճակտիդ վըրայ, աւազ.  
Քոյլը իմ, ի հող ըզքեղ տարին:

Սրտիս մէջ մութ՝ ուր բունեց ցաւ,  
Ու մրտենւոյն բունին վըրայ,  
Ընկեր վշտիս իմ և վըկայ,  
Անունդ ու սէրդ անմահացաւ:

«Թիւրակն»—1899



## Լ Ե Ւ Ո Ւ Ն Ի Ս (\*)

~~~



ԶՔՆ է սեւուկ, դէմքը սիրուն,
Գեռաւիլթիթ իմ կեւոնիս,
Փափկիկ ու վարդ իւր այտերուն
Զես դիմանար թէ սիրտ ունիս:

Շուշան մարմինն ամբողջ ճապուկ,
Բոյնն է անոյլ համբոյրներու.
Ծիծաղներուն ձայնը փափուկ
Կը ցրուեն ցաւն հոգւոյդ հեռու:

Ճերմակ թեւերն երբ կը բացուին,
Կարծես հրեշտակ մ'է մարմինացեալ,
Մազերն ոսկի թոյլ թոյլ հովին,
Որ կ'ուզէ վեր թոչիւ դարձեալ:

(*) Առ վաղամեռիկն կեւոն դ. Ոսկեան:

Թարմ ու ժպտուն ինչպէս մայիս,
Հոռն անուշիկ, գոյնը կաթի.
Երբ աչքերուն մէջ կը նայիս,
Հոգին հոգւոյդ մէջ կը կաթի:

Արցունքներու մարդրիս հատեր
Երբ թարթիչներն իւր կ'ողողեն,
Դուն կը կարծես վարդի թերթեր
Թրջած այգուն ոսկի ցօղէն:

Ան ինչ շնորհ, ան ինչ հրապոյր,
Կը լեցուին աչքդ արցունքներով
Երբ իւր բունին մէջ քաղցրաբոյր
Կը դիտես քունն իւր անխըռով:

Ալ մի՛ նայիր դուն վարդերուն.
Ամբողջ հրեշտակ, ամբողջ հոգի,
Ամենասաքանչ վարդը ցօղուն,
Հոն, օրոցին մէջ կը պառկի:

«Բիւրակ»—1899



ԱՆՈՒՐԶՔ

-----*



ԸԱ.Ջ տեսայ, երէկ գիշեր,
Նուա՛րդ, մինակ ու քովէ քով
Նստած էինք, ուր, չեմ յիշեր,
Բայց էր լեցուն սիրտս արցունքով:

Հով մը մազերըդ ցան ու ցիր
Բերաւ ճակտիս, «համբոյր» մ'ըսի.
«—Ա՛ռ, կը սիրեմ քեզ» միջեցիր.
Ու ես համբոյրդ այն ըմպեցի.

—Երա՛զ մ'ալ ե՛ս տեսայ, հո՛գիս,
Քու երազիդ պէս.—միայնակ
Նստած էինք, ձեռքըդ ձեռքիս
Մէջ, աչքերուս վրայ թաշկինակ:

Զեփիւռ մ'անցաւ , հրավառ , ժպտուն
Հսի քեզ , սէ՛ր երդուի՛ր ինծի .»
Համբոյր մ'առիր ու փախար դուն .
Ես դողալով աչքըս բացի» :

«Բիւրակն»—1899



ՎԱՆԱՄԵՐԻԿ ՄՏԵՐՄԻՍ

ԵՐՈՒԱՆԴ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ՎՐԱՅ



ՈԼՈՐ արցունքն աչուըներուս ,
Թափեցի ցուրտ շիրմիդ հողին ,
Ուր մարեցաւ արեւըդ լոյս ,
Երուանդ , չառի՛ր դուն դեռ մարմին :

Ու պատռելով այն սըգաւոր ,
Քօղն որ պատեց ըզքեզ ձերմակ ,
Դեռ չը բացի՛ր աչքերդ աղուոր ,
Սեւ հողերով լեցուն , հիմակ :

Մէջ մ'արթնցի՛ր , ինձ ականջ տուր ,
Բարեկամուէ՝ ցերեկ գիշեր՝
Ողբերուն ձայնն աղէկըտուր ,
Դամբանիդ հողն իսկ չեն շարժեր

Ա՞յս էր խոստումդ, «Ես կը մեկնիմ,
Ողջ եմ սակայն, ըստիր ինձ դուն.
Շիրմէս՝ սիրոյս հաւատարիմ՝
Զայն պիտի տամ քեզի ժպտուն»:

Քանի՞ անգամ սոխակն անոյշ,
Երգեց իր երգը սրտադրաւ,
Գերեզմանիդ վրայ տրտմայուշ,
Անկից դեռ ձայն մը չը թըռաւ . . . :

Գիտե՞մ, ալ չե՞ս դառնար դուն հոս,
Ուր քաշեցիր այնքան ցաւեր,
Ուր այնքան վերք արիւնահոս,
Ծակեցին սիրոդ այրացաւեր:

Երբ գիշերուան մութին մէջ լուռ,
Երկինք ջահերն իր կը վառէ,
Սիրացս թողած ծովն ու բրլուր,
Քեզ անհունին մէջ կը վնտուէ:

Ո՞ւր ես, Երուանդ, այնչափ խըռով
Երբ թօթուեցիր բեռը կեանքիդ,
Յաւերժական իր տեհնչերով,
Ո՞ր աստղի ծոց թըռաւ հոգիդ:

Գոնէ գըտա՞ր հոն քու սրտիդ
Պէս աղուոր սիրտ մը հարազատ,
Ու երազներ լուսաժըպիտ,
Ու սիրելու աշխարհ մ'ազատ:

Հաէ՛, գըտա՞ր հոն, ով երուանդ:
Ահնունուինսն մէջ երկնքին,
Ահանկ անկիւն մ'Աստուածաւանդ
Ուր չունենայ ցաւեր հոգին:

Գերեզմանիդ հողին վրայ չոր,
Ուր կը թափին աչքիս արցունք,
Կը մըխայ սիրոս հրատառչոր,
Սիրոյ անմահ տաճարին խունկ:

Բայց թէ անլաց կ'ապրիս հոն դուն՝
Ամէն մաշող ցաւերէ զերծ՝
Անվախճան կեանքն հոգիներուն,
Որոնց մարմին լոյսն է անեղծ,


Ա՛լ չը թափեմ ես արցունքներ,
Երուանդ, խզուին մարմիս կապանք,
Թոչի հոգիս երկինքն ի վեր,
Անհունին ծոց զիրար դանանք:

«Քիրակի»—1899





ՅԻՇԱՏԱԿ



Եղնած ու չոր ծաղկի թերթեր,
Հոս մոռցուած իրարու քով .
Ըզձեզ լեցուն կը գտնեմ դեռ
Սնոր անմահ յիշատակով :

Օր մ'իր կուրծքէն իմ ձեռքս ինկաք .
Չեր բոյրին հետ բերիք ինծի
Սիրելւոյս սիրան անոյ ու տաք .
Համբոյրներով ձեզ սընուցի :

Ի՞նչ յուսահատ արցունքներու
Տակ հալեցան ձեր գոյնն ու հոտ .
Հոգւոյս մօտիկ , աչքէս հեռու ,
Դեռ կու լայ զայն սիրտս արիւնոտ :

Դեղնած ու չոր հոս կը պառկիք .
Չորցաւ ձեզի պէս իր սէրն ալ .
Ինք բաղդաւոր , ես անոքիկ ,
Ու չըկրցայ զինքը մոռնալ :

«Մասիս» Շաբարարեր.—1900





ԻՐԻԿՈՒՆ

—*—

Սո. եղբայր իմ Գրիգոր




ԱՅՐԻԿՆ հակած էր խընամոտ,
Օրօրոցին վըրաց պղափկ .
Ուր սիրոցն վարդը ինկահոսա~
Կը դոցէր ոչքն իր հանդարտիկ :


Յոզնած ևկաւ հայրիկը տուն .
Բայց նայելով մէջ մը դաւեկին ,
Մէլ մ'ալ երգող հարսին ժափուն ,
Լուսով լեցան սիրան ու հոգին :

Մոռցաւ ամէն հոգ ու ցուեր .
Ծունըր դըրաւ որրանին քով .
Միայն համրոյր մը կը բաւէր
Զոյգ ձակատուց սիրագորով :

Մէկն իր բոյնին խօսող թռչուն ,
Միւն ալ ձագուկն անուշաբոյր ,
Արցունքներով աչքը լեցուն ,
Համբոյրն առաւ , առաւ համբոյր :

«Մասիս» Շաբարաքերը—1900





«—Անփորձ , հրապուրուած
Առաջին օրէն ,
Հաւտացի իրեն ,
Խարեց զիս գլնաց . . . :»

«Մասիս» Շաբարաքերը—1900


ԽԱԲՈՒԱԾ ՍԻՐՏ



Ո-ՃՈՒ մը ձմբան
Տեսայ զայն մինակ ,
Չեռքը թաշկինակ ,
Նստած բլրին վրան :

Աչքն արցունքներով
Կը նայէր հեռուն ,
Սեւ ու ամպերուն
Ու ծովուն խըռով :

«Ի՞նչ ունիս , ա'զիկ ,
Տրտում , մըտածկոտ ,
Ի՞նչ կը վնասուես հոդ ,
Ու կու լաս մնջիկ :»





ԱՇ, կը վախնամ ես այն օրէն,
Ուր ա՛լ չինայ պիտի ճակտիս
Աչքերուդ հուր նայուածքն անոյշ.
Որ յոյսերով ապրեցուց զիս:

«Մասիս» Շաբաթաթերք.—1900

ՆԱՅՈՒԱԾՔԴ



ՐԲ արշալոյսը կը ծագի,
Մութ մութ սարերը լեռներուն
Կը զուարթանան բոսորագեղ,
Մըղոններով մինչեւ հեռուն:



Ու քու նայուածքդ ալ, ո՛վ աղջիկ,
Երբ կ'իյնայ սեւ ճակտիս վըրան,
Սրտիս բոլոր խորշերը մութ
Անոյշ լուսով մը կը լենան:

Բայց արեւուն ալ վերջ մը կայ,
Կը զարնէ ժամն իրիկունին,
Ու լեռներուն սարերը լոյս
Աղջամուղջով կը ծածկուին:



ՑԱՅԳԵՐԳ



Չ փառք կ'ուզեմ ո'չ համբաւ,
Բոլոր գանձերն երկրային
Զեն հրապուրեր զիս ըլնաւ,
Միայն թէ քեզ ինձ տային :


Օրապահիկս հաց մը չոր,
Տանիք երկինքը վըրաս,
Գլխուս՝ մամուռը բարձիկ,
Դուն թեւերուս մէջ ըլլաս :

Ծակծրկեն սիրալս ցաւեր,
Սրցունքդ՝ այրած հոգւոյս ցող.
Հալիլ գիրն է ճակտիս,
Դուն ըլլաս աչքըս գոցող :

«Մասիս» Շաբաթաբերք 1900



ԱՆՈՒՆԴ



ԵՐՄԱԿ ձիւնին վըրայ փափուկ
Գրեցի անունըդ ինկաւէտ,
Թոյլ երաղի պէս խուսափուկ
Զիւնն հալեցաւ, անունդ ալ հետ :

Մանր աւազին վրայ ծովեզեր
Գրեցի անունըդ որ զիս թովեց.
Հով մը ծովուն վրայ կը վազէր
Ծովն ուռեցաւ, անունդ աւրեց :

Թարմ նոնենւոյն վրայ փափկասուն
Ես քու անունըդ փորեցի,
Զըմեռ էր, ծառն ամրան կիսուն
Միայն սպիներ ցուցուց ինծի :

Ծաղիկներով ածուխն վըրան
Գրեցի անունդ, ո՞վ գեղուհիս,
Թր մը չանցած՝ անձրեւն ամրան
Աւրեց անունը՝ ծաղկահիւս :

ԱՇ, քու անունդ, հոգւոյս արեւ,
Գըրեմ սրտիս մէջ արցունքով .
Ո՛չ ձիւն կ'իջնայ հոն ո՛չ անձրեւ,
Հո՞ն քեզ պահեմ սիրոյս կրակով :

«Մասիս» Շաբաթաթերթ 1900



ՄԱՅՐԱԿԱՆ ԳԻՐԿ




ՈՒՆ որ ցաւոց հագուեցուցիր ինձ մարմին,
Մայր, սորվեցո՛ւր ինձ զայն կըրել անխըռով .
Արիացո՛ւր զիս անըապառ քու սիրով,
Մինչեւ խռոված հոգւոյս իյնայ ոյժն յետին :

Ճակտիս վարդեր մէկիկ մէկիկ կը թոռմին .
Ժայռ մ'ոտքերուս տակ կը ցցուի առապար .
Երկինքը մութ, ես կը տքնիմ վայրապար,
Ունայնութեան փըշեց հոգւոյս մէջ քամին :

Մայր իմ, ո՞վ մայր իմ, բարձ գլխուս իմ խոնջեալ,
Աւիւն ոսկերցս, ո՞վ սրտիս քաղցր ապաւէն,
Միայն քեզմով կը զօրանսամ ես դարձեալ :

Բա՛ց , մա՛յր իմ , բա՛ց թեւերդ , իյնամ գրկիդ մէջ ,
Մէկտեղ հըզօր՝ անցնինք կեանքի այս ծովէն ,
Ով մայր , զիրար գրկած՝ մէկտեղ գտնանք վերջ :

«Մասիս» Տարարաքերք 1901



ՊԱՏՐԱՆՔ



ԻՒԱՆԴ պառկած եմ տենդահար ,
Լեցուն ճակատը քրտինքով .
Յաւերու կրակ անկողնիս քով
Կը հսկէ դէմք մը չոր , նիհար :

Զեռք մը ջըզուտ ատեն ատեն
Կը սեղմէ ձեռքըս տոչորող ,
Մարմինս ամբողջ կը ցնցէ դող .
Ու ցընորք միտքըս կը պատեն :

Ու կ'երազեմ խելակորոյս .
Այն վշտահար դէմքը ցամաք
Որ կը ծըռէր վըրաս , հիմակ՝
Կը փոխուի վարդ դէմքի մը լոյս :


Ձեռքն որ սարսուռ կու տար ձեռքիս՝
Կակուղ, փափուկ ձեռքի փոխուած՝
Կը հովահրէ ճակատս այրած.
Որ զով առնու ցոմքած հոգիս:

Ու երազոս կը խորհիմ ես,
Ապահով ա՛ն է, սիրուհիս,
Որ խընամել եկեր է զիս,
Անոյշ գրթած հրեշտակի պէս:

Յանկարծ պաղած ձեռքիս վրբան
Կաթեցաւ տաք բան մը հալած,
Աչքըս բացի, դեռ շմորած,
Աստուած իմ, մօրս արցունքն էր ան:

Մա՛յր իմ, ով մայր իմ, պաշտելիս,
Սուտ է եղեր սէրն աղջըկան,
Աչքը խարող, լեզուն դրուժան.
Դուն, միայն դուն կը սիրես զիս:

«Մասիս» Տաբարքերը 1901



“ԸՆԴ ՄԻՇՏ,,

~~~



ՆԴ միշտ, կ'ըսես ինձ, քեզմէ չեմ ձանձրանար.  
Պիտի սիրեմ քեզ մինչեւ շունչս իմ յետին.  
Մինչեւ անլոյս գերեզմանէն ալ անդին,  
Քուկըդ մընամ պիտի, հոգիս ալ դուն առ:

Ընդ միշտ, քեզ ո՞վ ուսոյց այդ խօսքն անհընար,  
Սւա՛զ, հոս մարդն անցեալ մ'ունի իր ետին,  
Վարդերը շուտ կ'ինան, երազք կ'անհետին,  
Ընդ միշտն ի զուր կ'ըսեն շրթունք սիրավառ:

Յաւիտեան չենք կրնար ըսել ապահով  
«Կը սիրեմ քեզ», օրէնք սրտին ո՞վ դըրաւ.  
կ'ուզենք, բայց չենք կրնար ու չենք անիրաւ:

Զոր տեղեւները կը տանի աշնան հով ,  
Սիրտն իր հովերն ունի , անոնց շունչին տակ  
կը մարի սէր , շատ թէ մընայ յիշատակ :

«Մասիս» Շաբաթաթերթ 1901





٢٣٨٩٤٦

3600  
ԱՅ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0356374

48625

891.99  
N-48